1165 — 1889 ԱՊՐԻԼ 20 ԲԵՆՃԵՆՊԻՀ — 1306 ՐԱՄԱԶԱՆ 2 — ՊԷՇԻՆՃԻ ՍԻՆԻ

20 ԲԱՐԵ

ՀԱՅՐԱՏԻ ՇԱՐԳԻՅԷ

20 ԲԱՐԵ

ԱՊՕՆԷ ՏԻԵԶԱԹԼԱՐԸ

	12 պլեխ	6 պլեխ	3 պլեխ
ՍԹԱՄՊՈՒԼ	140 ղրշ.	70 ղրշ.	40 ղրշ.
ԹԱՇՐԱ	200 »	100 »	

Մէջիտիէյէ 20 ղրուշտան

ԲՈԼԻՍԻԿԻՑԷ ՄԻԼԻՑԷ ԹԻՒՃՃԱՐԻՑԷ ՍԱՐՐԱՖԻՑԷ ՎԷ ԻԼՄԻՑԷ

ԵԷՎՄԻ ԿԱԶԷԹԱ

ԻԼԱՆԱԹ ՏԻԵԶԱԹԼԱՐԸ

Լինելի, Զնելի վէ Ճինելի սահմանումներ դրշ. 8
Վերնելիս սահիպէ 11ի 10ա. հա. » 3
Մէվատտը նախիպայ տարի պէնտրէր մէճմանէն գասալ օրունաճագ վէ սէրմ օրունմայան էվրաղ իտտէ օրունայաճագ տրը։

Խտարէխանէսի, Սթամպօլտա Գապը Ալի Ճատտէսինտէ Նումէրօ 20 Ճիվելէկտան մաթպասընտա տրը։ Գեազիթէի մէվատտ հագդրնտա կազէթանին սահիպ վէ մէսուլը ՏՐԻԳՈՐԱՆ ՃԻՒԼԷԼԷՆԴԱՆԸ միւրաճաաթ օրունա։

ԺԷՆԵՐԱԼ ՊՈՒԼԱՆԺԷ

Կէչէն բազար կիւնիւ ժէնէրալ Պուլանժէնին տօղտուղը կիւն օրմաղլա, Բարիզտէ քէչիտէ օլընան պիր զիւաքէթտէ, Պուլանժէ թարաֆտարը օլան մէպուսանրն քեաֆֆէսի հաղրը պուլընմըշլար տրը։

* * *

Լօնտրատան իշար օլընտրղընա կէօրէ, ժէնէրալ Պուլանժէ՝ քէնտի չէրէֆինէ օլարագ կէչէն ճու�էա էրէֆինէ ճուիսա էր թէֆի ագշամը լօրտ Բանտոլֆ Զըրչիլ թարաֆընտան քէչիտէ օլընան պիր զիւաքէթտէ հաղրը պուլընմըշ, վէ պու զիւաքէթտէ գօնթ Տիլօն իլէ ժէնէրալ Կրահամ, ժէնէրալ Ուիլեամ, միրալայ Օլիվան վէ միրալայ Մօնթակ տանի հաղրը պուլընմըշլար տրը։ Իռլանտանրն Տրպլին շէհրինի զիւարէթ իթմէսի իչիւն մուգանա պուլան պիր տավէթէ ժէնէրալ Պուլանժէնին իճապէթ իտէճէյի բիվայէթ օլընըյօր իմիշ։

* * *

Բօմատան պէր վէճէհը աթի եազընմըշ տրը։

«ժէնէրալ Պուլանժէնին սարի իթտիկի մէպալիրը քիւլիյէնին պիր գրամ՝ Գամբէտա էճէտամէր սանտրգլարընտան իթա օլընտրղընա տարը տէվէրան իտէն բիվայաթտան Բաբա հաղրէթլէրի խապէրտար օլմասը իւզէրինէ պունա տարը թահգիգաթը չէտիտէ իճրասընը էմբ իթմիշ, վէ նէթիճէի թահգիգաթտա ձիզվիթ սանտրգլարընտան Պուլանժէյէ քիւլիյէթի պէյան իթտիկինի պիտիրմիշ տրը։

Պունրն իւզէրինէ Ֆէրիտուն պէյ հաղրէթլէրի՝ Բումանիա խարիճիէ նաղրընա միւրաճաաթ իթմիշ իսէ տէ, նաղրը մումանիէյէ՝ մաղնուներն մահքիմիէթինէ տարը պիր մահքէմէ թարաֆընտան սատը օլան հիւքմին սուրէթի Ֆրանսըզճա թէրճէսէսիյէ պէրապէր կէօսթէրիվէտիքճէ, մաղունը մէրգուզմին թէսլիմ իտիլէսէ յէճէկինի պիտիրմիշ տրը։ Ֆէրիտուն պէյ հաղրէթլէրի՝ քէյֆիյէթի խարիճիէ նաղրը Սաիտ բաշա հաղրէթլէրինէ իշար իթմիշ, վէ շիմտի իշ պու մէրքէզտէ գալմըշ տրը։

———

Մըսըր գօմիսէրի Ղազի Մուխթար բաշա հաղրէթլէրինին Բէյթերսպուրկ սէֆարէթինէ թային օլունաճաղընը Ա.ԺՈ Հ.Ս. բիվայէթ իթմիշ իսէ տէ, Դահիրէտէն իշար օլունտրղընա կէօրէ, բաշալի միւշարէլէյհէ պու պապտէ հիշ պիր թէպլիղաթ վուգու պուլմամըշ տրը։

Տանիմարգա տէվլէթի՝ Գօբէնհակ չէհրինին խթիհրեամաթընը պիր գաթ տահա թահքիմ իթմէք իւզրէ Մակտէպուրկ ֆապրիգալարընտան պիրիսինէ զրհէր գուլէլէր իմալինի սրբարբէ իթմիշ տրը։

———

Կէչէն բազար կէճէսի Թրիէսթէ բօսթանէսինէ սարիգլէր տուխուլ իտուպ, պիր թագրմ բօսթա բաքէթլէրի, խաղինէի տէվլէթէ աիտ 21000 ֆիօրին վէ պիր թիւճճարըն մալի օլան 3000 ատէտ Ֆրանսըզ ալ թունընը հավի պիր թագրմ թօրպալարը սրբգաթ իթմիշլէր տրը։ Սրբգաթ օլընան էսհամը նագտիէ 53000 ֆիօրին թախմին օլունըյօր։

Պէհէրի 1 ֆիօրինիք պիր միլեօն պանգնօթ իլէ, պիր խալի թօրպա Մարիա Թերէզա կիւմիւշ մէպքիւքէաթընը հավի օլան 2 գացալը խրբսըղլար գալտրրամամըշլար տրը։ Սարիգլէր՝ հէնուզ էլէ կէչիրիլէմէմիշ տրը։

ՊՈՒԼԿԱՐԻՍԹԱՆ

Ֆիլիպէտէն իշար օլընտրղընա կէօրէ, ախիրէն շէհրը մէքիւրտէ հիւքիմմէթ ալէյհինտէ օլարագ նէյր օլընմայա պաշլայան վէ իլք նիւսխէսի զապթ ու միւսատէրէ օլընան Բոթոզ նամ Պուլկար կազէթասընրն սահիպ վէ մէսուլը՝ պու քէրրէ պատէլ մուհաքէմէ պիր սէնէ հապս ճէզասընա մահքիւմ օլմուշ, վէ մէզքիւր կազէթանրն եէնիտէն նէյր օրընմամասը իչիւն թէտապիրը լազմէ իթթիխազ գրընմըշ տրը։

Բրէնս Ֆէրտինանտրն՝ Եանպօլու իլէ Պուլկազ պէյնինտէ թէմտիտ իտիլէճէք չըմէնտրֆէր խաթթընրն բէսմը քիւշատը ինչաթընը իճրա իթմէք իւզրէ հէյէթը վիւքէյա իլէ պէրապէր Եանպօլուա կիտէճէյի վէ իլք գազմալը քէնտիսի մուրաճաղը Սօֆիտան եազընը յօր։

* * *

Սօֆիտան իշար օլընտրղընա կէօրէ, պազը էսպապը տինիյէտէն տօլայը Ֆիլիպէտէ պազը գարբըզգլըգլար զուհուր իթտիկի՝ չու ոն կիւնլէրտէ շայի օլմուշ իսէ տէ, պու շարտա՝ Ֆիլիպէտէ պազը Գաթօլիք Պուլկարլարրն՝ չիմտիյէ գատար պիր ֆիտանլըգ իթթիխազ իտիմիշ օլան պիր արազիտէ հավան օթլաթմագ հուգուգը իտտասընտա պուլունմալարը իւզէրինէ բօլիսին պազը էչխասը թէվգիֆէ մէճպուր օրմասընտան նէյէթ իթմիշ տրը։

ԿԻՒՆԼԻՒԲ ՀԱՎԱՏՍՈՒ

Մըսըրա իտխալ օլընան Օսմանը թիւթիւնլէրինին կէօմրիւք բէսմինին (բէֆթիյէ) Բէժի իտարէսինտէն Տույունը Ումումիյէի Օսմանիյէ իտարէսինէ թէրք ու իատէսի մէսէլէսի՝ թէսվիրէբէղիր օլմագ իւզրէ տրը։

Մալիւմ օլտրը վէճհէյէ, Բէժի վէ Տույունը Ումումիյէ իտարէլէրի պէյնինտէ պու պապտէ ագտ իտիլմիշ օլան մուգավէլէնամէ՝ պունտան 6 այ եվվէլ մէճլիսը խասսը վիւքէյլաճա գապուլ իտիլմիշ, վէ Մապէյն պաշքիթապէթը ճէլիլէսինէ իբրալ օլընան մազպաթա՝ հէյէթը վիւքէյլա ազասընտան պիր զաթըն պու մէսէլէ հագդընտա տէրմէյան էյլէտիլէ պազը գույուտը իհթիրազլէյէ հավի պուլընմըշ իտի։

Մէզքիւր մազպաթա՝ մէսէլէյնին հուգուգ միւշավիրլէրինճէ եէնիտէն թէտգիգ իտիլմէսի էմրիյլէ Պապը Ա Լիյէ կէօնտէրիլմիշ, վէ հուգուգ միւշավիրլէրի տախի պու պապտէքի լայիհալարընը ախիրէն թանզիմ իթմիշ օլտրգլարընտան, մէզքիւր լայիհա՝ գարիպէն մէճլիսը վիւքէյլաճա թահթը թէզէքքիւրէ ալընաճագ տրը։

Մէսմուաթա կէօրէ, լայիհաի մէզքիւրէ՝ ագտէմճէ մէճլիսը վիւքէյլա թարաֆընտան վէրիլէն գարարա մուվաֆրգ տրը։

———

Պէյօղլու միթէսարրֆլըղը վէզնէսինտէ միսսթախտէմ Իսմաիլ էֆ. Նամընտա պիր բօլիս մէմուրը՝ պունտան 1½ այ մուգատտէմ 120 լիրա իսթիրաս իլէ ֆիրար էյլէմիշ իսի։

Իճրա օլընան թէհգարիյաթ իւզրինէ մէրգուզին Բումանիատա քեաին Թուլչա չէհրինէ ֆիրար էյլէտիկի անլաշըլմըշլա, մէրգուզին թէվգիֆ վէ թէսլիմի զըմնընտա Բումանիա հիւքիւմէթի նէզտինտէ իճրաի թէպլիղաթ իթմէսի՝ Պուգրէշտէքի Օսմանլը սէֆիրի Ֆէրիտուն պէյ հազրէթլէրինէ իշար իտիլմիշ, վէ սէֆիրը միշարէլէյհ թարաֆընտան տա Թուլչա չէհպենտէրի Տավուտ էֆ.յէ իշարը քէյֆիյէթ օլընմըշ տրը։

Տավուտ էֆէնտի՝ ճէվապընտա, Իսմաիլ էֆ.ին ֆիլվագը Թուլչատա պուլընտրղընը, վէ ֆագաթ Թուլչա բօլիս իտարէսինին Պուգրէշտէն էմրը մախսուս օլմատրգճա մէրգուզմին տէրտէսթ իտէմէյէճէկինի պէյան իթտիկինի պիտիրմիշ տրը։

Պունրն իւզէրինէ Ֆէրիտուն պէյ հազրէթլէրի՝ Բումանիա խարիճիէ նաղրընա միւրաճաաթ իթմիշ իսէ տէ, նաղրը մումանիէյէ՝ մաղնուներն մահքիմիէթինէ տարը պիր մահքէմէ թարաֆընտան սատը օլան հիւքմին սուրէթի Ֆրանսըզճա թէրճէսէսիյէ պէրապէր կէօսթէրիվէտիքճէ, մաղունը մէրգուզմին թէսլիմ իտիլէսէ յէճէկինի պիտիրմիշ տրը։ Ֆէրիտուն պէյ հազրէթլէրի՝ քէյֆիյէթի խարիճիէ նաղրը Սաիտ բաշա հազրէթլէրինէ իշար իթմիշ, վէ շիմտի իշ պու մէրքէզտէ գալմըշ տրը։

———

Մըսըր գօմիսէրի Ղազի Մուխթար բաշա հազրէթլէրինին Բէյթերսպուրկ սէֆարէթինէ թային օլունաճաղընը Ա.ԺՈ Հ.Ս. բիվայէթ իթմիշ իսէ տէ, Դահիրէտէն իշար օլունտրղընա կէօրէ, բաշալի միւշարէլէյհէ պու պապտէ հիշ պիր թէպլիղաթ վուգու պուլմամըշ տրը։

———

Տանիմարգա տէվլէթի՝ Գօբէնհակ չէհրինին խթիհրեամաթընը պիր գաթ տահա թահքիմ իթմէք իւզրէ Մակտէպուրկ ֆապրիգալարընտան պիրիսինէ զրհէր գուլէլէր իմալինի սրբարբէ իթմիշ տրը։

———

Կէչէն բազար կէճէսի Թրիէսթէ բօսթանէսինէ սարիգլէր տուխուլ իտուպ, պիր թագրմ բօսթա բաքէթլէրի, խաղինէի տէվլէթէ աիտ 21000 ֆիօրին վէ պիր թիւճճարըն մալի օլան 3000 ատէտ Ֆրանսըզ ալ թունընը հավի պիր թագրմ թօրպալարը սրբգաթ իթմիշլէր տրը։ Սրբգաթ օլընան էսհամը նագտիէ 53000 ֆիօրին թախմին օլունըյօր։

Պէհէրի 1 ֆիօրինիք պիր միլեօն պանգնօթ իլէ, պիր խալի թօրպա Մարիա Թերէզա կիւմիւշ մէպքիւքէաթընը հավի օլան 2 գացալը խրբսըղլար գալտրրամամըշլար տրը։ Սարիգլէր՝ հէնուզ էլէ կէչիրիլէմէմիշ տրը։

ՊՈՐ ՏԱՂԸՆ ԵԸԴԸԼՄԱՍԸ

Թրապիզօնտան եազընան պիր մէքթուպա կէօրէ, ապրիլին 8ինճի ճումա էրթէսի կիւնիւ էրզրում բօսթասը՝ պէրմիթաա Թրապիզօնտան հարբէքէթ իթմիշ, վէ էօնտէն բօսթա վէ կրուբօյրը հավի օլան արապա, վէ արգատան տախի թաթար իլէ արգատաշընրն արապասը վէ բօսթանրն մուհաֆազասընա մէմուր իքի սիվարի ժանտարմա կիթմէքտէ պուլընմըշլար տրը։ 24 սաաթտան պէրու եազմուր եազմագտա օլուպ, տաղլարտան սէլլէր ագմաղա վէ եօլրն իւզէրինտէ պուլրնան նէէր գապարըպ չիտտէթլէ ճէրէյանա պաշլամըշ տրը։

Բօսթա՝ պիր սաաթլըգ եօլ ալտրգտան սօնրա, եօլրն պիր թարաֆը չայ օլան եէրինէ մուվասէլէթինտէ, աբանսրզ տէհշէթլի պիր սէտա զուհուրլուէ պէրապէր տաղտան պիր բարչա գօբուպ եօլրն իւզէրինէ եուվարլանմըշ տրը։

Բօսթայը համիլ օլան արապանրն սէյիսի՝ վագթըյլա գաչապիլմիշ օլմայա, թօբրագ եըղընը՝ արգատան կէչէն թաթարրն արապասընը սուրիւպ նէհրէ աթմըշ տրը։ Պու արապանրն սէյիսի հէր նասրլ իսէ նէհրէ տիւշմէյիպ պիր ազ պէրիսինտէ սաղ սէլիմ պուլընմըշ իսէ տէ, թաթար Ալի թէլէֆ օլմուշ վէ նաչը պուլընմամըշ տրը։ Թաթարրն արգատաշը իսէ, նէհրէ տիւշտիկինտէ եիւզէրէք քէնտինի սուրն իւզէրինտէ թուրթապիմիշ իսէ տէ, սահիլը սէլամէթէ եազլաշամըշ, վէ սուլար քէնտիսինի սիւրիւպ կէօթիւրիր իքէն, սուրն եիւզինէ եազընը պիր գայայա սարըլըպ իմտատա չարըրմայա պաշլատրղընտան, պիր իքի սաաթ սօնրա էթրաֆտան եէթիշիլէրէք գուրթարըրմըշ տրը։

ԹԷՎՃԻՀԱԹ

Քէօթահէա միթէսարրֆլըղը՝ Սինօպ միթէսարրֆը Վէյսել բաշայա, Կիւմիւշխանէ միթէսարրֆլըղը՝ Քէօթահէա միթէսարրֆը սապգ Թէվֆիգ բաշայա,

Սինօպ միթէսարրֆլըղը՝ Կիւմիւշխանէ միթէսարրֆը սապգ Ֆահրի պէյ հազրէթլէրինէ,

Ամէտիի տիվանը ֆէվայուն խիւլաֆասընտան Բէշիտ պէյ հազրէթլէրինէ բիւթպէի ուլա սընֆը էվվէլի,

Ճէպէլը Պէրքէթէթ միթէսարրֆը՝ Թէքիրտաղը միթէսարրֆը սապգ Մահմուտ պէյ հազրէթլէրինէ,

Տիյարպէքիր վիլայէթի էվքաֆ միտիրի Հաֆիզ էֆէնտիյէ բիւթպէի սանիյէ սընֆը սանիսի,

Պիթլիս (Բաղէշ) վիլայէթի տէֆթէրտարլըղը՝ Տիյարպէքիր տէֆթէրտարլըղընտան միւֆթասը Մուսթաֆա էֆ.յէ,

Էրզրում խանէսանընտան Արապզատէ Զիյա պէյէ բիւթպէի սալիսէ,

Մուշ պիտտէթի Ահմէտմէսի ճէզա տախրէսի բիյասէթի՝ Պիթլիս պիտտէթի Ահմէտմէսի ճէզա տախրէսի բէխի սապգ Լութֆի էֆ.յէ թէվճիհ պուլրըմըշ տրը։

ՏԱԽԻԼԻՑԷ

Սաորը օլան էմրը ալի մուճիպինճէ, պիճիմէվէ մէմուրինը սալթանաթը Սէնիյէնին՝ Էվրօբա կազէթալարընա մէքթուպ եազմալարը թահքիք մէճմուրիյէթէ ալընմըշ տրը։ Իշ. պու մէճմուրիյէթէ մուզայիր հարբէքէտէ պուլընանլար՝ չէտիտէն միճազաթ օլընաճագլար տրը։

—Մալիյէ նազըրը Դազազեան Ցաքոբ բաշա հազրէթլէրի՝ ախիրէն Ինկիլիզ թէպտասընտան պազը միթէաչհիւալէրին ալաճագլարը օլան 56000 լիրայը թէսվիյէ պուլուրտրղը կիպի, պու քէրրէ տախի Պապը Սէրասքէրի լէվազիմաթ միթէաչհիւալէրինտէն վէ Եունան թէպասընտան Մ. Եօրկիատէսին մաթլուպը օլան 25000 լիրայը մահիյէ 1000 լիրա թէէտիյէսի սուրէթիյլէ թէսվիյէ պուլուրմըշ տրը։ Նէզարէթը Մալիյէ էլէէվմ Խթալիա թէպասընտան պուլրնան ասհապը մաթլուպաթրն թէսվիյէի մաթլուպլարը մատտէսիյէ իշթիդալ իթմէքտէ տրը։

—Թարէքէտ պէր վէճհը աթի օգունմըշ տրը։

«Կէչէն բազար էրթէսի կիւնիւնտէն պէրու Տէրսաատէթ Բօսթախանէսի էմանաթը մէվզուատ օտասը մէմուրը Գառնիկ էֆէնտինին իտարէսինտէ՝ քէնտիսինին թաստիգինէ կէօրէ 2300, վէ Բօսթա վէ Թէլէկրաֆ նէզարէթը ալիյէսինին թահգիգինէ նազարէն 5000 լիրալըգ էմանէթ զիյանը մատտէսի մէյտանա չըգմըշ, վէ քէյֆիյէթ՝ նէզարէթը միշարէլէյհատան Շուրաի Տէվլէթ բիյասէթը ճէլիլէսիյլէ Տախիլիյէ նէզարէթը ճէլիլէսինէ արզ ու իշար գէրլընտրը կիպի, մումանիլէյհ Գառնիկ էֆէնտի տէրհալ իշտէն էլ չէքտիրիլէրէք եէրինէ տիկէրի պիթթարին, գայիաթը վագրա մըգտարը ումմումիսինին թահգիգինէ վէ գայ օլան էմանաթը նազտիյէնին հէման նէզարէթ յէղտիյէնտէն ասհապընա թէսվիյէ վէ իյգասըյլա, պատէհու ագչէնին մէյտանա չըգաճագ մըգտարը ումմումիսինին Գառնիկ էֆէնտինին քէֆիլինտէն թահսիլինէ վէ Գառնիկ էֆէնտինին Շուրաի Տէվլէթտէ մուհաքէմէսինէ գարար վէրիլմիշ, վէ պինահէնալէյհ նէզարէթը միշարէլէյհա՝ մէպալիրը զայիանրն ֆիլհալ ասհապընա բէտտ ու իթասը կիպի պիր թէտպիրը միսսթահսէն իթթիխազլյա Բօսթախանէնին վըգալէթ էմնիյէթի վէ իթթիպարընա պէզը հիմմէթ իթմիշտիր։»

—Ֆիւնքի Մէէրէօտտ օգունմըշտրը։

«Սախթէքեարլըգլա իթհամ օլընան Պէյլէրպէյի խասթախանէսի մուհասեպէ քեաթիպի Արիֆ պէյին տէբրէսթի օլընտրղընը Թիւրքէ կազէթալար եազմըշլար իսէ տէ, էլան էլտէ իտիլէմէմիշ տրը։ Պու իշտէ զիմէտխալ օլան խասթախանէի մէզքիւր մէմուրլարընտան պաշգա, հէր սէնէ խասթախանէնին տէֆթէրլէրինի մուայէնէյէ կիտէն Պապը Սէրասքէրի թէֆթիշը սրհհիյէ գօմիսիօնը ազասընտան պազըլարընը տախի զիմէտխալ օլտրգլարը զանն օլընը յօր։ Մէզքիւր խասթախանէ էթ միթաչհհիւտինին ատտալարը թահ. թը թէվգիֆէ ալընմըշ տրը։ Էթթանթը միթաչհհիւտի Մ. Խրիսովերկի գարիպէն թահթը իսթիճվապ ալընաճագ տրը։ Թահգիգաթ գօմիսիօնը՝ քէմալը կէբմի իլէ իճրաի վազիֆէ իթմէքտէ, վէ հէր կիւն պիր չօգ սուի իսթիմալաթ մէյտանա չըգարմագտա տրը։»

—Եէմէն վիլայէթինտէ Հաճէ գազասընրն սանտրգ օտասընրն բէնճէրէսի աչըլարագ մալ սանտրղընրն քիլիտի գըրըլմըշ վէ 506 ատէտ բիալ չալընմըշ օլմաղլա, թահգիգաթա իպթիտար օլունմըշ տրը։

—Տէրսաատէթ իլէ Բարիզ պէյնինտէ չրմէնտրֆէր թարիֆալարընրն թանզիմի իչիւն թէչէքքիւլ խտէն գօնֆերանս՝ էվվէլքի կիւն խիթամ պուլմաղլա, Էվրօբա չրմէնտրֆէրլէրի մուրախասալարը՝ եէմմը մէզքիւր ագչամընը վէ Պուլկար մուրախասալարը տիւն Տէրսաատէթտէն հարբէքէթ իթմիշլէր տրը։

Թարիֆալարա ախտ պիլճիւմէ մէսաիլ՝ միւթթէֆիգէն թէսվիյէ օլընմըշ իսէ տէ, զախիրէ նագլիյաթը մատտէսինտէ իթթիֆաֆ հասրլ օլամամըշ տրը։ Մամաֆիհի Շարդ չրմէնտրֆէրլէրի մուրախասալարը իւէ Պուլկար չրմէնտրֆէրլէրի մուրախասալարը պէյնինտէ պու պապտէ միզաքէրաթա տէվամ իտիլմէքտէ տրը։

Գօնֆերանսըն մուգարրէրաթընը հավի էվրագ բէք քիւլլիյէթլի օլուպ Ալէման վէ Ֆրանսըզ լիսանլարըյլա թապ օլընմագ իւզրէ Բէյթայա իրսալ օլընաճագ տրը։ Մուգարրէրաթը մէզքիւրէնին ալէմը թիճարէթէ ֆահտէպախշ օլտրը թէէմին օլընըյօր։

—Ֆիւն Զաթլատը գաբու սահիլինտէ պիր ինսան նաչը զուհուր իթմիշ վէ հանկը միլլէթէ մէնսուպ օլտրը հէնուզ մէճհուլ իմիշ։

—Գասրմ Բաշատա պիր գուտուզ քէլը՝ կէչէն կիւն չօճուգլարը իլէ կէչմէքտէ օլան իքի Իսլամ գատընընրն ֆէրճաճէլէրինի ըսրըմըշ իսէ տէ, վիճուտալարընա թէէսիր իթտիրէմէմիշ, վէ տիկէր պիր Իսլամ գարբընրն պաճաղընտան ըսրըմըշ օլմաղլա, տէրհալ թէլէֆ իտիլմիշ, վէ մէզգուրէնին թէտավիսինէ իպթիտար օլունմըշ տրը։

—Ինկիլիթէրա սէֆիրինին մախտումը Մ. Ուալթ՝ տիւն Լօնտրայա միթէվէճհիէնտէ չէհրիմիզտէն հարբէքէթ էյլէմիշ տրը։

—Ֆիւն սահաղընտա Զէնկիլէր գարիյէսի էհալիսինտէն պէշ քէօրիւ իլէ իբէք թօհումճըրը Մէթերիսեան Գրիգոր ադա վէ պիր տէ Նիգօղա Նիգօղատիս Նամընտա պիր Բում՝ տիւն սապահ գարիյէի մէզքիւրէտէն եալրվայա էնէր իքէն, իքի սաաթլըգ պիր մէսաֆէտէ հայտուտալար՝ մէրգուման եօլճուլարրն իւզրինէ պիւճհիճճում քեաֆֆէսինի սօյմուշ օլտրգլարը կիպի, օ արա տիկէր պիր Արնաուտա թօհումճը տախի պիթթէսատիֆ օլ թարաֆտան կէշմէքտէ օլուպ, խրրըսըղլար անը տախի սօյմագ իսթէտիքէրինտէ, մէրգում Արնաուտա մուգավէմէթ կէսթէրմիշ օլտրղընտան, հայտուտալար՝ սիլահ իսթիմալիյլէ Արնաուտը գաթլ իթտիքտէն սօնրա անը տախի սօյուպ ֆիրար իթմիշլէր, վէ տիկէր եօլճուլար տա սօյուտրգտան սօնրա եօլարընա տէվամ իյէ Եալրվայա վասլ օլմուշլար տրը։

ԹԷԼԷԳՐԱՖ

Բօմա 29 ապրիլ

Պու կիւն Թուրինօտա բէիաբ վիւքէյա Մ. Գրիսբրինին միսսթէմիքեաթ բօլիթիգասը ալեյհինտէ պէօյիւք պիր նիւմայիշ վուգու պուլմուշ, վէ նիւմայիշճիլէր թարաֆընտան Թուրինօ միթէսարրֆընա՝ հէր նէ սուրէթլէ օլուր իսէ օլսուն իթթիհանրն Հապէշիսթանտա պիր կէօնա հարբէքէթ վէ մուամէլէտէ պուլընմասը ալեյհինտէ պիր բրօթէսթօնամէ թէվտի օլունմուշ տրը։

ԱԶԳԱՅԻՆ

Քաղ. ժողով տիւն Գալաթա խորհրդարանընտա Բաթրիգ Ամեն. Տ. Խորէն Սրբազան հաղրէթլէրինին նախագահութիւնը վէ ատոֆէթլու Մաքսուտ Սիմօն պէյ էֆ. հաղրէթլէրինին Ատենապետութիւնը թահթընտա ագտը իճթիմա իտտէրէք, պէր վէճհը աթի զէվմաթը միւթէպէրէտէն միւրէթթէպ պիր իանէ գօմիսիօնը թէշքիլ իթմիշ տրը։

Ունճեան սատտէթլու Աբրիկ էֆէնտի հաղրէթլէրի,
Կիւլպէնկեան Պատրիկ էֆ.
Կիւմիւշկերտան Տիգրան »
Եսայեան Յովհաննէս »
Յակոբեան Միքայէլ »

5.—Մագրիքէօյ քիւիսէսի Թ. խորհուրդը իսթիֆա իթմիշ իսէ տէ, տիւնքի Քաղ. Ժողով՝ հէյէթը մումանիէյհանրն իսթիֆասընը գապուլ իթմէյիպ, քէնտի սայու զայրէթի իլէ ինչա իտիրէն մէքթէպին էմբր ինչասը քեամիլէն խիթամ պուլընճայա վէ մէքթէպ էյնճէ հաղրը ի տիլինճէյէ գատար մումանիէյհ Թաղխորհուրդն մէմուրիյէթինէ տէվամ իթմէսինի թավսիյէ իթմէյէ գարար վէրմիշ տրը։

6.—Մէճլիսը մէզքիւր՝ Բաթրիգխանէնին էմբր ինչասընա կէրմիյէթ վէրմէյի թէնսիպ իտուպ, պունա մէմուր օլան գօմիսիօնը կէյէճէք բազար էրթէսի կիւնի ագտր իճթիմաճ տավէթ իթմէսինի Բաթրիգ Սրբազան հաղրէթլէրինէ թավսիյէ էյլէմիշ տրը։

7.— Սանասարեանց մէքթէպի մէսէլէսինէ տարը Պապը Ալիտէն թէզքէրէի բէսմիյէ վիրուտ իթմիշ օլմաղլա, թէզքէրէնին մէալինէ քէսպը ըթթըլա իթմէք վէ իճրասը լազմ կէլէն մուամէլէյի թէքլիֆ էյլէմէք իւզրէ Քաղ. Ժողով՝ պու մէսէլէյէ մէմուր օլան գօմիսիօնը ագտը իճթիմաճ տավէթ իթմէյէ գարար վէրմիշ տրը։

8.— Տիւնքի Քաղ. Ժողով՝ Գում գաբու իլէ հէվալիսինտէ պուլընան մէքթէպլէրի Մայր վարժարանա իլհագ ու թէվճիտ իլէ տահա ալէա վէ միֆիտ պիր հալէ վազ ու իքբազ իտէճէք թէտապիրի թէտգիգու թէՖթիշ իթմէք մէմուրիյէթիյլէ պէր վէճհը աթի գարարլար վէրմիշ տրը։

Կէտիք Բաշատան
Տօգթ. Ց. Թիրեաքեան էֆէնտի
Յարութիւն Քէհվաճեան »
Խաչիկ Մանեասեան »
Գրիգոր Ալեանաքեան »

Գում Գաբուտան
Մաքսուտ Հարենց էֆէնտի
Պողոս Էքսէրճեան »
Եղիազար Մելիքեան »
Յարութիւն Մոստիչեան »

Եէնի Գաբուտան
Միհրան Կեսարեան էֆէնտի
Տիգրան Թօգատլեան »
Յակոբ Պօյնագեան »
Գրիգոր Ալրապեան »

———

Տիւնքի Նիւսխէմիզտէ միւնտէրիճ Թէվճիհաթ ճէտվէլլէնտէ մանլէմէնունիյէ գրաաթ օլընտրը իւզրէ, ճէպէլը Լիպնան մութասարրֆլըղը ագամ միւտիրի վէ ճէպէլը մէզքիւր մութասարրֆը Վասա բաշա հազրէթլէրինին տատատը Քիւբէյլեան սատտէթլու Գրիգոր էֆ.յէ իքինճի բիւթպէտէն պիր զրթա Մէճիտի նիշանը զիշանը իհսան վէ ինայէթ պույրըլմըշ օլմաղլա, էֆէնտիի մուամանլէյհին իպու թէվճհիհաթը Սէնիյէյէ մազարիյէթի շայանը թէպրիք տրը։

ՍԷՏԱՆՏԱՆ

ԷՎՎԷԼ ՎԷ ՍՕՆՐՈ

95

ԲԱՐԻԶ ՄՈՒՀԱՍԷՐԷՍԻ

Գարիուներմրզ քէչֆ իմմիշ օլմալը տըրլար քի, Պրի վէ Շամբինեի ճի հէթէլէրինում ժէնէրալ Տիւգրօնրն 130,000 նէֆէր ասքէր վէ պիր օ տար տա իհթիյաթ գօլլարը իլէ իֆրա էյլէմիշ օլտրը չիտտէթլի հիւճում, Ալէմանլարրն տիկէր նօգթալարտան միւմքին օլապիլտիկի գագատար իմտատ ասաքիրի սէվգ իթմէլէրինէ սէպէպիյէթ վէրմիշ իտի. վէ պունրն նէթիճէսի տէ չու օլմըշ իտի քի, հէր նէ գատար ժէնէրալ Տիւգրօնրն հիւճումը պօշա չրգարըլմըշ իսէ տէ, տիկէր մուհասէրէ նօգթալարը տաների խալիտէն խալլի զայիֆ պիր հալէ տիւչար գըլընմըշլար իտի.

Ֆրանսըզլարրն իքինճի հիւճումլարը, մէգքիւր զայիֆ նօգթալարտան հանկըսը իւգէրինէ վուգու պուլաճալը տա պիլինէմէտիյինտէն, Ալէման օրտուսը ժէնէրալարը, էբէյիճէ տիւշունճէլի պիր հալտէ պուլունմագտա իտիլէր.

Ֆրանսըզ ժէնէրալարը տա, վէ էզճիմէվէ ժէնէրալ Վինոյ, ժէնէրալ Թրօշիւնին էթրաֆքինը սարբպ, Ալէմանլարա հազըրլըգ մէյտանը պըրագըլմայարագ, տէրհալ պաշգա պիր նօգթատան, խուսուսի իլէ Վէրսալ ճիհէթի իւգէրինէ այնի չիտտէթլէ հիւճում իտիլմէսի հագգընտա իսրար իտուպ տուրտուլար.

Նասըլ քի մալիմ տիր, ասըլ մէրքէզ օրտուկէահ տա Վէրսալ օլուպ, Բրուսիա գրալը, Մօլթքէ, Պիզմարգ վէ սաիրէ տէ հէր օրատա պուլունմագտա իտիլէր.

Ֆագաթ ժէնէրալ Թրօշիւ վէ ժէնէրալ Տիւգրօ, ասքէրին բէք եօրկուն հալտէ պուլունմըշ օլմըզընը պէյան իտէրէք, տէրհալ եէնիտէն պիր հիւճում իտիլմէք էֆքեարընը ըէտտ իթտիլէր, վէ սօն սէօզ քէնտիլէրինտէ գալտը.

Թրօշիւ վէ Տիւգրօ, էլտէ իտիլէն մուվաֆֆագըյէթլէ իքթիֆա իթմէքտէ իտիլէր.

Էլտէ իտիլէն պու մուվաֆֆագըյէթին նէտէն իպարէթ օլտրը տա մալիւմ.

Նոյ. 30 վէ դեկտ. 2 մուհարէպէլէրինտէ, Ֆրանսըզ ասաքիրի, ճէսուրլըգ վէ գահրամանլըզըն տէրէճէի նիհայէսինէ վարտըզընը իսպաթ էյլէմիշ իտի—պու ալէա.

Քէզալիք Ավրօն թէբէսինին էհէմմիյէթի տէ մէյտանա չըգարըմըշ իտի.

Ամէրալ Սէսէ, մէգքիւր թէբէնին տիւզիյինտէ (բլաթօ) քէնտի պահրիյէ ասաքիրի իլէ պիր էյիճէ եէրլէշմիշ օլուպ, էլլի ատէտ գատար պաթթալ թօբլարը տախի օրատա թապէա իթմիշ, վէ էթրաֆքինը տա-վէ մուհարեպէ հէնկեամընտա նէչը իտիլէն զայէթ բարլագ հավատիսլէր իտի.

«Պութիւն եիւբէրլէր, իքինճի պիր մուվաֆֆագիյէթ խապէրի սէվինճի իլէ մալամալ օլտուլար.

«Ֆագաթ ֆէրատասը կիւնիւ, օր տունրն բիւճաթ էյլէմէքտէ օլմասը տուրլարընտա, հէր թարաֆտա եիւբէք գըրկինլըզը, թէաճճիւպ, թահգիր վէ հիտտէթ նիտալարընտա պաշգա պիր շէյ իշիթիլմէմի.

«Ֆաթիհ պիր օրտունրն նէ՞ իշիւն քէնտի մուվաֆֆագիյէթլէրինէ տէվամ ուղրաշմայրպ տա կէրիյէ ավտէթ իթմէքտէ օլմասը, աճրգալը պիր թէաճճիւպ իլէ սիւվալ օլընմագտա, վէ իւշ կիւնտէն պէրու էօնիւ ալը նապիլմիշ օլան շիքեայաթը ուժումի, տահա զիյատ շիտտէթլէ եէնիտէն պաշ կէօսթէրմէքտէ իտի.

«ժէնէրալարը իգթիսատրզըզընտան այան աշքեար շիքեայէթ օլունտը.

«ժէնէրալ Թրօնշիւնին խասիմէրի զաթէն ազ տէյիլ իքէն, շիմտի մըգտարլարը տահա զիյատ չօղալմայա պաշլատը, վէ էն ալտա շէհիրլիէր տախի մէգքիւր մըգտարա տախիլ օլմագտա իտիլէր.

«ժէնէրալ Թրօշիւյէ գարշը վուգու պուլան շիքեայէթ շունտան իպարէթ պուլընմագտա իտի քի, մըգտարը քիֆայէտ իշկիւսարլըգ վէ քիսմաթալրը կէօսթէրմէմէքտէ իտի—էնկէլլէր էհալինին կէօզիւնէ կէօրիւնիւր շէյլէր տէյիլ տիր.

«Բարիզ էհալիսի, սէպաթլա տէօյիչիպ ֆիհթուհաթ գազանմագտան պաշգա պիր շէյէ գանմազ իտի, վէ քէնտիսի հէր ֆէտաքեարլըզը իթմէյէ հազըր պուլընտըզընտան, ալտա պիր իտարէ թահրընտա հէր նէվի միչքիլաթա զալէպէ իտէպիլմէք իթիգատընտա իտի.»

Դեկտեմբերին 5ինճի կիւնիւ ազշամը, պիր Բրուսիալը զապթ, Մ. տր Մօլթքէ թարաֆընտան ժէնէրալ Թրօշիւյէ խիթապէն եազըլմըշ շու աթիտէքի մէքթուպը Բարիզէ կէօթիւրտի.

«Վէրսալ 5 դեկտեմբեր 1870

«Զաթը ասրլանէլէրինիզ պէյան իթմէքլիյիմ ֆահտէլի օլապիլիր քի, Լուառ օրտուսը Օրլէան եագընարընտա մալալուպ օլուշ, վէ չէհրը մէզպուր տախի, Ալէման ասաքիրի թարաֆընտան, եէնիտէն իշղալ օլընմըշ տր.

«Էկէր զաթը ասրլանէլէրինիզ, պու խուսուստա գանասթը քեամիլ հուսուլէ կէթիրմէք իշիւն զապրթանրզդտան պիրիսինի թահգըգա կէօնտերմէքլիլի միւնասիպ ատա իտէր իսէնիզ, կէրէք Բարիզտէն իխրաճը վէ կէրէք սօնրատան տուխուլի իշիւն քէնտիսինէ պիր թէզքէրէ վէրմէյէ հազըրըմ.

«ժէնէրալրմ, հագգընըզտա տէրքեար օլան հիւրմէթ ու րիայէթիմին պէյանը իլէ, գալըրըմ զաթը ասրլանէլէրինիզ սատրգ գուլընըզ.

Բարէլ Վէլէ
ժէնէրալ Թրօշիւ»

Բարիզ հիւքիւմէթի, մէգքիւր իքի էվրագլարրն տա սուրէթլէրինի նէչը էյլէտիկի սրրատա, շու աթիտէքի սուրէթտէ պէյանը էֆքեար էյլէմէքտէ իտի.

«Ցիւշմէն վասէթասը իլէ թարաֆրմզա վարիտ օլան պու խապէր սահիհ տախի օլա, Ֆրանսանրն պիզիմ իմտատրմըզա եէթիշմէյէ տաիր օլան պէօյիւք հարէքէթի իւգէրինէ կիւվենմէք հագգըմըզա պիր խալել կէթիրէմէզ.

«Մէգքիւր խապէր, կէրէք Նիյէթ ու էֆքեար վէ մագսէտիմիզ վէ կէրէք վաղիֆէլէրիմիզ հագգընտա հիշ պիր թէպատիւլ հուսուլէ կէթիրէմէզ.

«Եալընը պիր թէք յուղէթ, նիյէթ ու էֆքեարըմզընն վէ վէզայիֆիմիզին իճմալը օլապիլիր. եանի, ՏԷՕԳԻՒՆԸ.

«Եաշասը՛ն Ֆրանսա, եաշասը՛ն Ճիւմհուրիյէթ.»

Էհալի պէօյիւք խահիշէ պու պէյաննամէյի ալգըշլատը իսէ տէ, Լուառ օրտուսու իւգէրինէ պէօյիւք իւմիտլէր վաղ իթմիշ օլտրը, եախօտ պէօյիւք իւմիտլէր վաղ էյլէմէյէ թահրիդ գըրընմըշ օլտրը հալտէ, պիրտէն պիրէ անրն մաղլուպիյէթի խապէրինի ալտրընտա, անտէն՝ զիյատէսի իլէ սիւթէէսսիր օլմուշ օլտրը տա այան աշքեար կէօրիւնմէքտէ իտի.

Պու մէքթուպը, Բարիզտէ նէ գատար պէօյիւք պիր ամբ հուսուլէ կէթիրմիշ օլտրընը թարիխ հաճէթի եօգ տրը.

ժէնէրալ Թրօշիւ, քէնտի ըէֆիգլէրի իլէ պիլիսթիչարէ, շու ամթիտէքի ճէվապնամէյի, Ալէմանիա էրքեանը հարպ ըէխինէ իրսալ էյլէտի.

Բարիզ 6 դեկտեմբեր 1870

Զաթը ասրլանէլէրինիզ, օրտունրն Օրլէան եագընարընտա մալալուպ օլմուշ օլտրընը, վէ չէհրը մէզպուրը թէքրարէն Ալէման ասաքիրի թարաֆընտան իշղալ օլընմըշ պուլընտրընը պէնտէնիզ պիլտիրմէքլիյին ֆահտէլի օլապիլէճէյի էֆքեարընտա պուլընմըշսընրզ տրը.

«Մէզքիւր նամէնիզի ալաղ էյլէմէք չէրեֆինէ նիլ օլմուշ օլտրընը պէյանը իլէ, իշին հալինի թահզիզ իթմէք իշիւն զաթը ասրլանէլէրինիզի թարիքէ միւրաճաաթ էյլէմէք վաղիֆէսի թահթընտա պուլընմըշ օլտատրընը զանն իթմէքլէ միֆիթէխիր պուլընմագտա յըմ.

«ժէնէրալրմ, հագգընըզտա տէրքեար օլան հիւրմէթ ու րիայէթիմին պէյանը իլէ, գալըրըմ զաթը ասրլանէլէրինիզ սատրգ գուլընըզ.

Բարէլ Վէլէ
ժէնէրալ Թրօշիւ»

Բարիզ հիւքիւմէթի, մէգքիւր իքի էվրագլարրն տա սուրէթլէրինի նէչը էյլէտիկի սրրատա, շու ամթիտէքի սուրէթտէ պէյանը էֆքեար էյլէմէքտէ իտի.

«Ցիւշմէն վասէթասը իլէ թարաֆրմզա վարիտ օլան պու խապէր սահիհ տախի օլա, Ֆրանսանրն պիզիմ իմտատրմըզա եէթիշմէյէ տաիր օլան պէօյիւք հարէքէթի իւգէրինէ կիւվենմէք հագգըմըզա պիր խալել կէթիրէմէզ.

«Մէգքիւր խապէր, կէրէք Նիյէթ ու էֆքեար վէ մագսէտիմիզ վէ կէրէք վաղիֆէլէրիմիզ հագգընտա հիշ պիր թէպատիւլ հուսուլէ կէթիրէմէզ.

«Եալընը պիր թէք յուղէթ, նիյէթ ու էֆքեարըմզընն վէ վէզայիֆիմիզին իճմալը օլապիլիր. եանի, ՏԷՕԳԻՒՆԸ.

«Եաշասը՛ն Ֆրանսա, եաշասը՛ն Ճիւմհուրիյէթ.»

Էհալի պէօյիւք խահիշէ պու պէյաննամէյի ալգըշլատը իսէ տէ, Լուառ օրտուսու իւգէրինէ պէօյիւք իւմիտլէր վաղ իթմիշ օլտրը, եախօտ պէօյիւք իւմիտլէր վաղ էյլէմէյէ թահրիդ գըրընմըշ օլտրը հալտէ, պիրտէն պիրէ անրն մաղլուպիյէթի խապէրինի ալտրընտա, անտէն՝ զիյատէսի իլէ սիւթէէսսիր օլմուշ օլտրը տա այան աշքեար կէօրիւնմէքտէ իտի.

ԹՈՒՆՈՒԶՏԱ

ԻՏԱՄ ՃԷԶԱՄԸ

Ալաքիր. ապրիլ 27 Թարիխնէ Թունուզտան պէր վէճհը աթի եազընը օյր.

Պու կիւն պիրինճի տէֆա օլարագ Կիրէօթին մաքինասրյա իտամ ճէզասը իֆրա օլընմըշ տրը.

Սրրգաթ մագսէտիրէ փէտրվարրն 13ինճի կիւնիւ Խրումիր աշիրէթինտէն 2 թիւճճարը գաթլ իթմիշ վէ իտամ ճէզասընա մահքիւմ օլմուշ օլան աշիրէթը մէգքիւրէ էֆրասընտան Ալի Պէն–Տէպպահ, Մուհամմէտ Պէն Սալահ վէ Ալի Պէն Սալահ նամ էշխաս պու ասպահ Ֆապր–Սաատունտա իտամ օլընմըշլար տրը.

Ճիւմհուրիյէթ միւտտաիի ուժուժիսի Մ. Հէյպօլ՝ մէքքէզ գօմիսէրի Մ. Սանթինի, վէ մահքէմէ միւտիրի վէ պիր թէրճէման իլէ պէրապէր պու ասպահ ալաքիր. սաաթ 4½տա մահքիւմէրին նէղտինէ կիտիպ, քէնտի ափվ իսթիտաալարընն ըէտտ օլընտրընը պիլտիրմիշ տիր. Մահքիւմէր՝ պու խապէրի քէմալը սիւքիւնէթլէ իսթիմա իտուպ, եալընը զ քէնտիլէրինն գապահաթսրզ օլտրզլարընը պէյանլա իքթիֆա իթմիշլեր տիր. Պատէհու մահքիւմէր՝ պիրիպիրինի միւթէագրպ ճէլլատա թէսլիմ օլընրպ, մերգուժ ճէլլատ՝ անլէրին էլպիսէլէրինի իբրա իթմիշ տիր. Պու իշ 40 տագիգա դատար տեվամ իտուպ, լաքին մահքիւմէրին եիւզինտէ հիշ պիր ասարը հէյճան կէօրիւնմէմիշ տիր.

Հապսխանէ իլէ սիրատէթ մահալի էբէյիճէ ուզաղ օլտրընտան, մահքիւմէրի համիլ օլան արապա՝ էօն վէ արգասընտա պիր պէօյիւք զուհաֆ ասքէրի պուլընաբրը հալտէ անեաղ սաաթ 5ի 25 տագիգա կէչէրէք Պապր–Սաատունա միւվասէլէթ իտէպիլմիշ տիր. Սաաթ 5½տա մահքիւմէրին 3իւնին տէ պաշլարը Կիրէօթին մաքինասրյա քէսիլմիշ վէ նաշլարը Սատիգի նամ խանթախանէյէ նապլ իտիլմիշ պիր Ֆգրա իւզէրինտէ իհրաթ թէկհարրխաթ իտէճէք իտիք.

Մահքիւմէրտէն եաղընը պիր նէֆէրի՝ պիր տէրէճէ ճէլլատա գարշը կէլմիշ տիր. Ֆարբրըզլըգ մուդուրնրն մէնի իչին սիրասէթ մահալինտէ պիր խալը ասաքիր իգամէ իտիլմիշ իտի. Բէք չօգ գալապալրգ թօբլանմըշ իսէ տէ, պունլար միրանընտա բէք ազ եէրլի կէօրիւլմիշ տիր. Տիկէր պիր Խրումիրլի տախի անը ճիճայէթլէ իտամ ճէզասընա հիւքմ իտիլմիշ իսէ տէ, Ֆրբանա բէխը ճիւմհուրը թարաֆընտան ճէզասը թախֆիֆ օլընմըշ վէ քէյֆիյէթ տիւն մահքիւմը մէրգուժ պիլտիրիլմիշ տիր.

ԻԽԹԱՐ

ԵԷՆԻ ԱՍՏԾԵՄԱՆ ԾԻՆԱՔԸ

Սիմմալ էլէն

12	ալբդ	ղրուշ	140
6	»	»	70
3	»	»	40

Թուլբ էլէն

12	ալբդ	ղրուշ	200
6	»	»	100

(88)

ԳԸԶԸԼ ՎԱՍԻՅԷԹՆԱՄԷ

ՄԻԻԷԼԼԻՏԻ
ԳԱԶԱՂԻ ՏԷ ՄՕՆԹԷՐԷՆ
ՄԻԻԹԷՐՃԻՄԻ
ՏԻԳՐԱՆ ԱԳԱՄԵԱՆ

Ծագ Լակարտ՝ պունլարը տիյէրէք, Բասգալը էլինտէն քիթապը ալտը վէ սէրլէվհասընը եէնիտէն կէօզտէն կէչիրտի.

Պիր տէ Նակէհան պօղունդգ պիր Նուտա սալըվէրտի.

Բասգալ՝ պիր թէլաշ իլէ.—Նէ՞ վար, նէ՞ օլտու.

Ծագ՝ ճէվապ վերէճէք եէրտէ խրատը սիւվալ իլէ.—Գօնթը ֆասխէթնա մէսի մուճիպինճէ, քիթապը մահալը նէչրի նէ՞րէսի տիր.

Բասգալ.—Ամսթէրտամ.

Ծագ.—Էյ թարիխը նէչրի՞.

Բասգալ.—1674.

Ծագ՝ նէֆէս ալարագ.—Էօյլէ իսէ պունտա մատտի պիր սէհվ վար...

Բասգալ՝ տիւչարը հայրէթ օլարագ վէ ֆիքրինի անլամայարագ.— Մատտի պիր սէ՞հվ մի.

Ծագ.—Էվվէթ... Բիւթիւպանէ մէմուրը՝ քիթապը եանըշ կէթիրմէյիպ, պաշգա մահալտէ թապ օլընան պիր ճիլտին կէթիրմիշ... Պու էլիմիզտէքի քիթապ՝ 1674տէ Ամսթէրտամտա նէչր օլունմայրպ, 1677տէ Լա Հէյտէ նէչր օլունմըշ տրը... Կիթ Ամսթէրտամտա նէչր օլունանը թալէպ էթ...

Բասգալ՝ «Միւսիւ տը Լաֆէմանըն Խաթրէլէրի» նամ քիթապը ալըպ քիթիւպանէ մէմուրյնինին քէրէվէթինէ տօղրու կիտէրէք, անլէրտէն պիրինէ խիսի, խէնտէքլէր իլէ կիւզէճէ մուհաֆազա էյլէմիշ իտի—պու տա ալէա, վէ տիկէրինտէն տահա ալէա.

Ֆագաթ Ալէմանլարրն մուհասէրէ խապթլարը այնը հայտէ պագրգալտրը, վէ Պրի վէ Շամբինեի մուհարեպէլէրինտէն պաշգա պիր էսասի էսէր գալմամըշ իտի, իլլա թարաֆէյնտէն 30000 նէֆէր ասքէր գալպը.

Ավրօն թէբէսինին էօլէ միւսթահզէմ պիր հալէ վասրլ գելընմըշ վէ տերէճէի էհէմմիյէթի պիր էյճէ մէյտանա չըգարըլմըշ օլմասը ֆիկվագը պէօյիւք պիր մուվաֆֆագըյէթ իտի. վէ Մօնթ–Ավրօն գալէասը իլէ օ մուհիմմ սիւզ թէբէնին, եէնէ օ նօգթալարտան պիր հիւճում վագը օլտրընտա զիյատէսիլէ իչէ եարայաճգալրը թէպէյյիւն էյլէմիշ իտի. ֆագաթ պունլարը, քէնտի պաշլարընա մուհասէրէ խաթթընը եարապիլէճէք հիչ պիր գուտրէթլերի պուլունմագ իտի.

Բարիզտէ, պէօյիւք պիր խօշնուտսըզլըգ ալէամէթի կէօրիւլմէյէ պաշլատը.

ժէնէրալ Տիւգրօնրն օրտուսը եօլա չըգտրընտա, էհալիյէ բէք պէօյիւք իւմիտլէր կէօսթէրիլմիշ իտի. վէ հէր նէ գատար ժէնէրալ Տիւգրօ, եա էօլիւ եա ֆաթհէ օլարագ եէնիտէն Բարիզէ ավտէթ իթմէքտէ տէյիլ իտի իսէ տէ, մուհասէրէ խաթթընը տա եարբպ կէչէմէմիշ իտի, վէ իճրա օլընան պէօյիւք թէճրիպէլէր պաշա չըգրպ, պաշգա պիր նօգթատան եէնիտէն հիւճում իտիլէճէյի վատի իլէ պէօյիւք պիր ըիւճաթ գուհուրա կէլմիշ, վէ Ֆրանսրզ օրտուսու, թէքքարէն նէհրին Բարիզ ճիհէթինէ ավտէթ մէճպուր դըլընմըշ իտի.

Տօղրուսրնը սէօյլէմէք իչիւն, նոյեմբեր 28 վէ 29տա էհալիյէ խիթապէն նէչը օլընմըշ օլան զայէթլէ իւմիտպախշ իլանանմէյէ, վէ նոյեմ. 30 իլէ դեկտ. 1 մուհարեպէլէրի հէնկեամընտա նէչը իտիլէն զայէթ բարլագ հավատիսլէր, օրտունրն մուվաֆֆագըյէթսիզլիյինտէն զիյատ պիր ֆէնա թէէսսիր հուսուլէ կէթիրմիշլեր իտի.

Զինքի Բարիզ էհալիսի, Տիւգրօ օրտուսընրն միհլիգ պիր աթէչէ գարշը գահրամանանէ կէօյիւս վէրմիշ, կիճէլերի աչրդ տաղ պաշլարընտա գըշրն օլ չիտտէթլի սօուղընա գարշը գօյմուշ, վէ թէհլիքէլի պիր ըիւճաթը քէմալը մուվաֆաղըյէթլէ պաշա չրգարմըշ օլտրդտան պաշգա, տիւշմէնտէն սէքիզ եիւզ նէֆէր եպիր վէ տեօրթ բարէ թօբ ալմըշ օլտրընը տա կէօրէրէք, իլէրուսի իչիւն եէնէ պէօյիւք իւմիտլէր իլէ բէրվէրտէ օլապիլմէքտէ, վէ հիչտէն էօյլէ պիր գահրաման օրտու խաղ իտիլմիշ օլտրընա տակը քէնտինճէ պէօյիւք պիր քիպր հիսս էյլէմէքտէ իտի.

Ֆագաթ տերէճէսինտէն զիյատ իւմիտլէր վերէն օ իլանանմէյէրին, վէ մուհարեպէ հէնկեամընտա նէչը իտիլէն զայէթ բարլագ հավատիսլէրին պօշա չրգտրդլարը կէօրիւլտիքտէ, պիր տերէճէյէ մէյտու օլմամագ էլտէ օլամագ իտի.

«Իճրա օլընան ըիւճաթ սրրի պիր եօրկունընդգ ալմագ էսէրի իտի.»

Իշթէ էհալինին զիհնինի թէսքին էյլէմէք իչիւն, պունտան պաշգա պիր ճէվապ պուլընմամաք.

Հալ պու քի, Բարիզ էհալիսի պէօյլէ պիր ալտաթրճը սիւս իլէ կէօզիւ պօյանմասընա միւսաատ իթմէյիպ, հէյճան կիթտիքճէ գապարմայա պաշլատը, վէ Թրօշիւ հիւքիւմէթինին վէ էզճիմէվէ ժէնէրալ Թրօշիւնին քէնտի մէվգրլարը շիտտէթլի սուրէթլէ սալմամայա եիւզ թումմուշլար իտի.

Մ. ժիւլ Ֆավր քէնտի հիքեայէսինտէ չու եօլտա պէյանը միւթալէա էյլէմիշ տիր.

«Նոյեմբերին 29 սապահընը էրքէնտէն էհալի սօգագլարա տօղմուշ օլուպ, տիվարլարա եարբշտրբրլան իլանանմէյէրի քէմալը խահիշէ օգումագտա վէ հէր եէրտէ պէօյիւք պէօյիւք եըղրլան զալէպէյիքտէն շէտիտ սէվինճ նիտալարը իշթիթմէքտէ իտի.

«Քինտի մէվգրլարընա հարէքէթ իթմէքտէ օլան թապուրլար կէօրիւնմէյէ պաշլատգլարընտա, էհալի անլէրի ալգըշլամագտա իտի.

«Թէքմիլ շէհր սապրսրլըգդա եանրպ թուտուշմագտա կիպի օլուպ, եօլէն սուլարընտա օրտունրն հէնուզ Մարն նէհրինի կէչմէմիշ օլտրը չաիալարը թէվաթուր պուլտրընտա, պու սապրսրլըգ տերէճէյի նիհայէյէ վարտը.

«Պու թէէսիր վուգուաթը իչիւն իչգահաթ վէրմէյէ մէճպուր օլտրդ.

«Վէրսիիսիպ իչգահաթ տա էյի գապուլիյէթ պուլմուշ իտի, վէ էհալի՝ թասավվուր օլընան տարպէնին կէրի պըրագըլմայաճաղընը տուլտրընտա, միւշահէտ օլընան վէսվէսէլէր տէ էճթիյէթէ թահվիլ օլտուլար.

«Պունրն արգասընտան իքի մուհարեպէլէրին հավատիսի վասրլ օլտու.

«Վագը օլան գանը մուհարեպէնին իլք ագշամըսը եարալըլար Բարիզէ կէթիրիլտիքլերինտէ, պիր ազ հէյճան վէ ալթիսթիւքլէր հուսուլէ կէլտի.

«Զինքի պունլարրն մըգտարը ժէմուլ օլունանտան զիյատ կէօրիւնմէքտէ իտի.

«Ֆագաթ ասայիշը հալ չապուգ սուրէթտէ իտատ օլունտը. վէ էհալինին վաթանբէրվէրլիք տուլղուրնա միւրաճաաթ օլընտրգտա, 24 սաաթ կէչմէզտէն պէշ պին ատէտ եաթագ էյտէ իտիլտի.

«Իւմիտլէր Թէքբարէն պիր էյիճէ ճանլանմըշլար իտի.

«Դեկտեմբերին 2ինճի կիւնիւ շէհրին ճիվարընտա պուլունան Թէքմիլ Թէբէլէր, սէյիրճի էհալի իլէ տօղմուշ օլուպ, էհալի քէմալը մէրագ իւմիտլէր վերէն օ իլանանմէյէրին, էհալինին զայէթ բարլագ հավատիսլէ պաշլատը.

«Պութիւն եիւբէրլէր, իքինճի պիր մուվաֆֆագիյէթ խապէրի սէվինճի իլէ մալամալ օլտուլար.

«Ֆագաթ ֆէրատասը կիւնիւ, օր տունրն բիւճաթ էյլէմէքտէ օլմասը տուրլարընտա, հէր թարաֆտա եիւբէք գըրկինլըզը, թէաճճիւպ, թահգիր վէ հիտտէթ նիտալարընտա պաշգա պիր շէյ իշիթիլմէմի.

«Ֆաթիհ պիր օրտունրն նէ՞ իշիւն քէնտի մուվաֆֆագիյէթլէրինէ տէվամ ուղրաշմայրպ տա կէրիյէ ավտէթ իթմէքտէ օլմասը, աճրգալը պիր թէաճճիւպ իլէ սիւվալ օլընմագտա, վէ իւշ կիւնտէն պէրու էօնիւ ալը նապիլմիշ օլան շիքեայաթը ուժումի, տահա զիյատ շիտտէթլէ եէնիտէն պաշ կէօսթէրմէքտէ իտի.

«ժէնէրալարը իգթիսատրզըզընտան այան աշքեար շիքեայէթ օլունտը.

«ժէնէրալ Թրօնշիւնին խասիմէրի զաթէն ազ տէյիլ իքէն, շիմտի մըգտարլարը տահա զիյատ չօղալմայա պաշլատը, վէ էն ալտա շէհրլիէր տախի մէգքիւր մըգտարա տախիլ օլմագտա իտիլէր.

«ժէնէրալ Թրօշիւյէ գարշը վուգու պուլան շիքեայէթ շունտան իպարէթ պուլընմագտա իտի քի, մըգտարը քիֆայէտ իշկիւսարլըգ վէ քիսմաթալրը կէօսթէրմէմէքտէ իտի—էնկէլլէր էհալինին կէօզիւնէ կէօրիւնիւր շէյլէր տէյիլ տիր.

«Բարիզ էհալիսի, սէպաթլա տէօյիչիպ ֆիհթուհաթ գազանմագտան պաշգա պիր շէյէ գանմազ իտի, վէ քէնտիսի հէր ֆէտաքեարլըզը իթմէյէ հազըր պուլընտըզընտան, ալտա պիր իտարէ թահրընտա հէր նէվի միչքիլաթա զալէպէ իտէպիլմէք իթիգատընտա իտի.»

Դեկտեմբերին 5ինճի կիւնիւ ազշամը, պիր Բրուսիալը զապթ, Մ. տր Մօլթքէ թարաֆընտան ժէնէրալ Թրօշիւյէ խիթապէն եազըլմըշ շու աթիտէքի մէքթուպը Բարիզէ կէօթիւրտի.

«Վէրսալ 5 դեկտեմբեր 1870

«Զաթը ասրլանէլէրինիզ պէյան իթմէքլիյիմ ֆահտէլի օլապիլիր քի, Լուառ օրտուսը Օրլէան եագընարընտա մալալուպ օլմուշ, վէ չէհրը մէզպուր տախի, Ալէման ասաքիրի թարաֆընտան, եէնիտէն իշղալ օլընմըշ տր.

«Էկէր զաթը ասրլանէլէրինիզ, պու խուսուստա գանասթը քեամիլ հուսուլէ կէթիրմէք իշիւն զապրթանրզդտան պիրիսինի թահգըգա կէօնտերմէքլիլի միւնասիպ ատա իտէր իսէնիզ, կէրէք Բարիզտէն իխրաճը վէ կէրէք սօնրատան տուխուլի իշիւն քէնտիսինէ պիր թէզքէրէ վէրմէյէ հազըրըմ.

«ժէնէրալրմ, հագգընըզտա տէրքեար օլան հիւրմէթ ու րիայէթիմին պէյանը իլէ, գալըրըմ զաթը ասրլանէլէրինիզ սատրգ գուլընըզ.

Բարէլ Վէլէ
ժէնէրալ Թրօշիւ»

Բարիզ հիւքիւմէթի, մէգքիւր իքի էվրագլարրն տա սուրէթլէրինի նէչը էյլէտիկի սրրատա, շու ամթիտէքի սուրէթտէ պէյանը էֆքեար էյլէմէքտէ իտի.

«Ցիւշմէն վասէթասը իլէ թարաֆրմզա վարիտ օլան պու խապէր սահիհ տախի օլա, Ֆրանսանրն պիզիմ իմտատրմըզա եէթիշմէյէ տաիր օլան պէօյիւք հարէքէթի իւգէրինէ կիւվենմէք հագգըմըզա պիր խալել կէթիրէմէզ.

«Մէգքիւր խապէր, կէրէք Նիյէթ ու էֆքեար վէ մագսէտիմիզ վէ կէրէք վաղիֆէլէրիմիզ հագգընտա հիշ պիր թէպատիւլ հուսուլէ կէթիրէմէզ.

«Եալընը պիր թէք յուղէթ, նիյէթ ու էֆքեարըմզընն վէ վէզայիֆիմիզին իճմալը օլապիլիր. եանի, ՏԷՕԳԻՒՆԸ.

«Եաշասը՛ն Ֆրանսա, եաշասը՛ն Ճիւմհուրիյէթ.»

Էհալի պէօյիւք խահիշէ պու պէյաննամէյի ալգըշլատը իսէ տէ, Լուառ օրտուսու իւգէրինէ պէօյիւք իւմիտլէր վաղ իթմիշ օլտրը, եախօտ պէօյիւք իւմիտլէր վաղ էյլէմէյէ թահրիդ գըրընմըշ օլտրը հալտէ, պիրտէն պիրէ անրն մաղլուպիյէթի խապէրինի ալտրընտա, անտէն՝ զիյատէսի իլէ սիւթէէսսիր օլմուշ օլտրը տա այան աշքեար կէօրիւնմէքտէ իտի.

Պու մէքթուպը, Բարիզտէ նէ գատար պէօյիւք պիր ամբ հուսուլէ կէթիրմիշ օլտրընը թարիխ հաճէթի եօգ տրը.

ժէնէրալ Թրօշիւ, քէնտի ըէֆիգլէրի իլէ պիլիսթիչարէ, շու ամթիտէքի ճէվապնամէյի, Ալէմանիա էրքեանը հարպ ըէխինէ իրսալ էյլէտի.

Բարիզ 6 դեկտեմբեր 1870

Զաթը ասրլանէլէրինիզ, օրտունրն Օրլէան եագընարընտա մալալուպ օլմուշ օլտրընը, վէ չէհրը մէզպուրը թէքրարէն Ալէման ասաքիրի թարաֆընտան իշղալ օլընմըշ պուլընտրընը պէնտէնիզ պիլտիրմէքլիյին ֆահտէլի օլապիլէճէյի էֆքեարընտա պուլընմըշսընրզ տրը.

«Մէգքիւր նամէնիզի ալաղ էյլէմէք չէրեֆինէ նիլ օլմուշ օլտրընը պէյանը իլէ, իշին հալինի թահզիզ իթմէք իշիւն զաթը ասրլանէլէրինիզի թարիքէ միւրաճաաթ էյլէմէք վաղիֆէսի թահթընտա պուլընմըշ օլտատրընը զանն իթմէքլէ միֆիթէխիր պուլընմագտա յըմ.

«ժէնէրալրմ, հագգընըզտա տէրքեար օլան հիւրմէթ ու րիայէթիմին պէյանը իլէ, գալըրըմ զաթը ասրլանէլէրինիզ սատրգ գուլընըզ.

Բարէլ Վէլէ
ժէնէրալ Թրօշիւ»

Բարիզ հիւքիւմէթի, մէգքիւր իքի էվրագլարրն տա սուրէթլէրինի նէչը էյլէտիկի սրրատա, շու ամթիտէքի սուրէթտէ պէյանը էֆքեար էյլէմէքտէ իտի.

«Ցիւշմէն վասէթասը իլէ թարաֆրմզա վարիտ օլան պու խապէր սահիհ տախի օլա, Ֆրանսանրն պիզիմ իմտատրմըզա եէթիշմէյէ տաիր օլան պէօյիւք հարէքէթի իւգէրինէ կիւվենմէք հագգըմըզա պիր խալել կէթիրէմէզ.

«Մէգքիւր խապէր, կէրէք Նիյէթ ու էֆքեար վէ մագսէտիմիզ վէ կէրէք վաղիֆէլէրիմիզ հագգընտա հիշ պիր թէպատիւլ հուսուլէ կէթիրէմէզ.

«Եալընը պիր թէք յուղէթ, նիյէթ ու էֆքեարըմզընն վէ վէզայիֆիմիզին իճմալը օլապիլիր. եանի, ՏԷՕԳԻՒՆԸ.

«Եաշասը՛ն Ֆրանսա, եաշասը՛ն Ճիւմհուրիյէթ.»

Էհալի պէօյիւք խահիշէ պու պէյաննամէյի ալգըշլատը իսէ տէ, Լուառ օրտուսու իւգէրինէ պէօյիւք իւմիտլէր վաղ իթմիշ օլտրը, եախօտ պէօյիւք իւմիտլէր վաղ էյլէմէյէ թահրիդ գըրընմըշ օլտրը հալտէ, պիրտէն պիրէ անրն մաղլուպիյէթի խապէրինի ալտրընտա, անտէն՝ զիյատէսի իլէ սիւթէէսսիր օլմուշ օլտրը տա այան աշքեար կէօրիւնմէքտէ իտի.

Պու մէքթուպը, Բարիզտէ նէ գատար պէօյիւք պիր ամբ հուսուլէ կէթիրմիշ օլտրընը թարիխ հաճէթի եօգ տրը.

ժէնէրալ Թրօշիւ, քէնտի ըէֆիգլէրի իլէ պիլիսթիչարէ, շու ամթիտէքի ճէվապնամէյի, Ալէմանիա էրքեանը հարպ ըէխինէ իրսալ էյլէտի.

Բարիզ 6 դեկտեմբեր 1870

Զաթը ասրլանէլէրինիզ, օրտունրն Օրլէան եագընարընտա մալալուպ օլմուշ օլտրընը, վէ չէհրը մէզպուրը թէքրարէն Ալէման ասաքիրի թարաֆընտան իշղալ օլընմըշ պուլընտրընը պէնտէնիզ պիլտիրմէքլիյին ֆահտէլի օլապիլէճէյի էֆքեարընտա պուլընմըշսընրզ տրը.

«Մէգքիւր նամէնիզի ալաղ էյլէմէք չէրեֆինէ նիլ օլմուշ օլտրընը պէյանը իլէ, իշին հալինի թահզիզ իթմէք իշիւն զաթը ասրլանէլէրինիզի թարիքէ միւրաճաաթ էյլէմէք վաղիֆէսի թահթընտա պուլընմըշ օլտատրընը զ

ԱԶԳԱՅԻՆ

Քաղաքական ժողով գարարը մուճիպինէ Բաթրիգ Ամեն. Տ. Խորէն Սրբազան հաղորդիչերի թարգիմանն Թաչրա Առաջնորդարանա ամիտէքի Շրջաբերական իրաւ գալանմը տրը.

Առաջնորդական վիճակաց պաշտօնական յարաբերութիւնք ընդ Ազգային Պատրիարքարանի՝ որքան կանոնաւորութեամբ և պատշաճից պահանջած եղանակաւ կատարուին, այնքան կը դիւրանայ գաւառաց մէջ ազգային գործոց կարգադրութիւնն. սակայն ատեպ անտես կառնուին հարկ եղած պայմաններն, և ատոր կը ծագին զանազան չփոթութիւնք և դժուարութիւնք, որք կը ինճուռտին գործերն և տեղի կուտան աւելորդ բանակցութեանց և գործողութեանց. Պաշտօնական յարաբերութեանց օրինաւոր ուղղութեան համար թէեւ երբեմնակի ինչ ինչ հարահանգներ տրուած են ազգային գաւառական Վարչութեանց, բայց որպէս զի գործադրութեան մասին տեղի ունեցած զանցառութիւնք վերչ գտնեն, ըստ որոյման Ազգային Կենդ. Վարչութեան Քաղաքականժողովոյ՝ արժան համարեցաք ներկայ շրջաբերական գրութեամբ կարուոր հրահանգներն ամփոփ ձեւով մը հաղորդել Գաւառական Վարչութեանց, և ստիպանօք յանձնարարել անոնց գործադրութիւնն.

Ա.— Պաշտօնական գրութիւնք կամ նամակք պէտք է գրուին յըստակ ու համառօտ ոճով, առանց ներածութեանց կամ աւելորդաբանութեանց, և մանաւոր խնամ՝ տարուի պաշտօնական լեզուին պահանջած պատշաճութեանց.

Բ.— Եղելութիւնք և խնդիրք պէտք է պատմուին ճշգրիտ և բացորոշ կերպով, յիշատակելով տեղի ունեցած անցից թուականն, տեղն, անձերն յանուանէ, և էական պարագաներն, ինչպէս նաեւ պաշտօնական շրջանակաց մէջ կատարուած գործողութիւնք և անոնց արդիւնքը որոց լուսաբանութեամբ կը բնայ խնդիրն կազմուիլ և որոշման ենթարկուիլ.

Այսու հանդերձ Առաջնորդաց պարտաւորութիւնն է քաղաքական իշխանութեան տնօրինութեան կարօտ գործերն ի տեղւոջ կարգադրելու համար՝ ամէն հնարաւոր միջոց ի գործ դնել, ամենայն պատշաճութեամբ և խոհեմութեամբ բանակցելով տեղական Կառավարութեան հետ.

Գ.— Մէն մի խնդիր պէտք է հաղորդուի առանձին նամակաւ, փոխանակ քանի մը խնդիր միեւնոյն գրով ներկայացնելու, վասն զի խընդիրք իրենց տեսակին համաձայն կը յանձնուին պատկանեալ ժողովոյ որոշման, և անոնց միահամուռ մատուցումը մէկ թղթով՝ կը դժուարացնէ դիւանատան գործողութեանց կատարումն, և թղթակցութեանց կանոնաւոր փոխանակութիւնն.

Դ.— Հեռագրական թղթակցութիւնք սահմանուած են միայն խիստ ստիպողական պարագայից համար, և աւելորդ է ամեն առթի մէջ անխտիր հեռագրի դիմել. Եւ որովհետեւ հեռագիրք չատ հակիրճ կըլլան, և չեն կրնար գործը մանրամասնօրէն պարզել. ուստի երբ հեռագրով խնդիր մը ծանուցուի, հարկ կըլլայ նոմակաւ եւս անոր պարունակութիւնը լուսաբանել ու հաստատել և առաջին թղթատարով զայն հասցընել, մասնաւոր փոյթ տանելով լեզուին պատշաճութեան.

Ե.— Պաշտօնական գրութիւնք պէտք է կրեն Առաջնորդին ստորագրութիւնն և կնիքն երբ միայն իւր կողմէն ներկայանան խնդիրք. իսկ երբ վիճակին կրօնական կամ քաղաքական ժողովոց միոյն կամ երկուքին որոշմամբ հաղորդուին, Առաջնորդին ստորագրութեան և կընքոյն հետ՝ պէտք է կրեն նաև ժողովականներու կնիքն և Դիւանի անդամոց ստորագրութիւնն, եթէ ոչ ան վաւեր կը համարուին գրութիւնք.

Զ.— Ի բաց առեալ Ազգային Պատրիարքարանի տնօրինութեան ներկայացեալ խնդիրներն, Առաջնորդք կը պարտաւորին զեթ ամիսն մի անգամ իրենց կողմէ տեղեկագիր մը ուղղել ըստ իմաստի 1888 սեպտ. 22 թուականաւ և 174 համարաւ շրջաբերականին, որ ուղղեալ է յառաջագոյն, և վիճակին ընդհանուր գործոց և ազգային հաստատութեանց կացութեան վրայ լոկ տեղեկութիւն տալ ի գիտութիւն. Այս ամսօրեայ տեղեկագիրք շրջաբերականիս Դ. յօդուածին տրամադրութեան ներքեւ չեն գտնուիր և անոնց մէջ չեն անցներ այն խնդիրներն, որ պիտի ներկայացուին ի տնօրինութիւն.

Է.— Պատրիարքարանի տնօրինութեան կարօտ վիճակային բոլոր խընդիրք, թէ վերաբերին առաջնորդանիստ քաղաքին և թէ թեմերէից, Առաջնորդարանին միջոցաւ պէտք է հաղորդուին. Սակայն ատեպ թեմերէն ուղղակի տեղական գործեր կը ներկայացուին, գաւառային վարչական ու պաշտօնական շրջանակներէ դեռ չանցած, և նախնական գործողութեամբք չհասունցած, որով Պատրիարքարանը կըստիպուի այս թերին լրացնելու համար գործերն վերադարձնել Առաջնորդական կեդրոնին, և ատոր կը ծագին յապաղմունք գործավարութեան և անտեղի թղթակցութիւնք. Այս անկանոնութեան առաջքն առնլու համար նախ՝ հարկ է որ իւրաքանչիւր թեմի մէջ, ուր որ եկեղեցի կայ և բաւական թուով ժողովուրդ, ըստ Սահմանադրութեան Թաղ. Խորհուրդք հաստատուին, և այսպէս թեմերն ունենալով իրենց ազգային օրինաւոր կազմակերպութիւնն՝ առաջնորդարանի հետ կարենան պաշտօնական յարաբերութիւն կատարել. և երկրորդ՝ Առաջնորդք կը պարտաւորին իրենց խնամոց ու հսկողութեան ներքեւ առնլով թեմերն՝ հրահանգ տալ ներկայացնելու իրենց գործերն Առաջնորդարանաց, փոխանակ ուղղակի դիմելու Պատրիարքարանի.

Արդ՝ կը յանձնարարեմք Ձեզ սոյն շրջաբերականիս տրամադրութեանց համաձայն կատարել Ազգ. Պատրիարքարանի հետ Ձեր պաշտօնական յարաբերութիւններն, գործադրելով այն ամեն պայմաններն, որք յարաբերութեանց կանոնաւոր ուղղութեան համար գծուած են ի սմին, և աւելորդ չեմք համարիր յաւելուլ նաեւ, որ եթէ տարբեր ձեւով ներկայացուին գործերն, և կանոնական գործողութեանց կատարման պատճառաւ՝ յետաձգմունք տեղի ունենան ի վնաս գործոց, պատասխանատուութիւնը Ձեզ կը վերաբերի.

Մնամք աղօթարար

Պարէնտ Կ. Պէլոյ

ԽՈՐԷՆ ԱՐՔԵՊԻՍԿՊՈՍ

ԳԱՏԸՐԷՕՑ

17 ապրիլ 1889

Առ Պատ. խմբագրութիւն ՀԱՅԻՐԵՒ Շուրէնէ լրագրոյ.

Ձեր ազգօգուտ թերթի 1151 թուոյն մէջ «Պտոյտ ի Հայ Գիւղորէս» վերնագրով տեղագրական մի յօդուած տեսնուեցաւ, գրեալ Մեծ. Տօքթ. Կ. Ք. Բաշաեանէ, որ կը նկարագրէր հաստատակի Տիվրիկի շրջակայ գիւղօրէից նիւթական և բարոյական վիճակը և նոցա լաւ ու յոռի կողմերը. մեր խորին և անկեղծ շնորհակալիքն յայտնելով հանդերձ յիշեալ էֆ.ին որ առիթ չի փախցուներ ազգային դրօշմ կրող ընտիր յօդուածներ գրել մերթ ընդ մերթ, աւելորդ չեմք համարիր սակայն քիչ մը աւելի մանրաման տեղեկութիւններ հաղորդել ձեր ազնիւ ընթերցողաց՝ մասնաւորաբար Գասմայ գիւղի վրայ, որ լինելով իմ ծննդավայրն ի մտոյ չշոչափած եմ նորա նիւթապէս և բարոյապէս լաւ կամ յոռի կողմերը. ուստի կը խնդրուի ձեր Պատ. խմբագրութենէն որ հաճիք ներկայիս անկիւն մը շնորհել ձեր թերթի մօտակայ թիւերէ միոյն մէջ.

Գասմայ Տիվրիկէ 4-6 ժամ հեռաւորութիւն ունի դէպի հարաւային արեւելք և Ակնէն 8-10 ժամ հեռի դէպ յարեւմտեան հիւսիս. կը պատկանի Տիվրիկի գայմագամութեան, որոյ պատասխանատու են տեղւոյն թաղապետութիւնը և Իսմիլար մէճլիսին. իսկ բնիկ ազգայինք հոգեւորապէս Ս. Լուսաւորիչ վանուց թեմն լինելով, վանահայրն իբրեւ առաջնորդ նոցա գործերը կը կարգադրէ՝ տարին մի կամ երկու անդամ այցելելով ի գիւղն, և այդ միջոցին հաւաքելով զպտղին կը վերադառնայ ի վանս, որ Տիվրիկէն 2 ժամու չափ հեռի է. Դասմայէն 6-7 ժամ հեռի կը գտնուի Նաեւ Ս. Յակոբայ վանքը.

Գիւղին դիրքը բարձր է. ջուրը վճիտ և խիստ առողջարար, օդն ընտիր և առողջաւէտ, իւր այս տեղական առաւելութիւնն յիրաւի կը գրգռէ շրջակայ գիւղօրէից բնակչաց նախանձը. սոյն գիւղ, ինչպէս արդէն յիշած է յօդուածագիր էֆէնտին, ծննդավայրն եղած է Նորատունկեան երեւելի գերդաստանին, որոյ այժմ միայն բեկորները մընացած են անդ, զի մեծագոյն մասամբ և ի վաղ ժամանակաց դաղթած են ի Կ. Պոլիս, թողով ի սիրտ տեղացւոց անջնջելի յիշատակ մը. այժմ կան մի քանի երեւելի գերդաստաններ եւս, որոց գործունէութեան շնորհիւ աղքատաց բաւական մեծ գումար մը կ'ապրի.

Դասմայի շուրջը կը գտնուին քանի մօտ ուխտատեղիներ որոց կ'այցէ տեղային մանաւանդ կանանց դասը ամենայն ջերմեռանդութեամբ սոյն ուխտատեղեաց երկուքին՝ այս է Խնդրակատարի և Ս. Լուսաւորչայ վրայ (1) շատ մը աւանդութիւններ կը պատմուին. սոյն սրբավայրք ասկէ 100—150 տարի յառաջ եկեղեցիներն էին Բագրատուն անուամբ գիւղին որու այժմու տխուր աւերակաց և գերեզմաններու ահաւոր միատակաց մէջ հաղիւ իմն կարող եղած են կանգուն պահել իրենց խարխուլ որմերը. Բագրատունիի շրջակայքը մի քանի ուխտատեղիներ ևս կան որք ժամանակին եկեղեցի եղած լինել կը կարծուին և որոց նշկատմամբ սակայն մերայինք և օտարք չեն դադրած իրենց երկիւղած յարգանաց մէջ պակասել լի հաւատով և ջերմեռանդն սիրով. Բագրատունիի աւերակաց մէջ Լուսաղբիւր անուն մի ջուր կայ որ իւր առողջաւէտ յատկութեամբ կը բուժէր բազումս մանաւանդ զերախայս իւրեանց հիւանդութիւններէն եթէ այդ անուշիկ և պաղորակ ջրով լուացուին. սա նուիրական աղբիւր մը դարձած է յաչս ժողովրդեան.

Ունի 150 տուն բնակիչ որուն 100 տունը Հայ իսկ 50 տունը Թուրք են. բնակչաց մեծագոյն մասը կ'զբաղի երկրագործութեամբ, որուն արդիւնքը ժողովրդեան պիտոյից պահանջման երբէք չհամապատասխաներ, զի հողն չէ այնչափ բերրի և արդասաւոր, այսու հանդերձ ունին սակայն լաւ այգեստաններ և պարտէզներ, որք զարդարուած են պըտղատու ծառերով. ասոնցմէ տեղացիք ընտիր դինի կը պատրաստեն, բայց շատալաբար կը մսխեն, զի շահագործելու միջոցներ կը պակսին իրենց, գլխաւորաբար հաղորդակցութեան դժուարութիւնք մեծ արգելք եղած են առ այս. ունի նաեւ ընտիր սեխ և ձմերուկ.

Ի Կ. Պոլիս ունի 150ի մօտ պանդուխտներ, որոց մեծագոյն մասը հացագործութեամբ և թեփավաճառութեամբ կ'զբաղին. Խիստ ցաւալի և ողբալի է մեր պանդխտին կեանքը, զի 4-8 տարի հազար ու ու մէկ դժուարութեանց մէջ գործելէ յետոյ երբ կը վերադառնայ հայրենիս՝ ծախսելով իւր ունեցած դրամին գրեթէ 3/4 մասը մինչեւ իւր հայրենի տունը հասնիլը, հազիւ 6—10 ամիս իւր ընտանեաց և գաւակաց հետ կը կենակցի, և ահա վերստին պանդխտութեան դառն ու տխուր հարկը կը պարտաւորէ զնա թողուլ իւր պաշտած հայրենի տունն, իւր հոգեհատոր զաւակունքն, ամուսին, մերձաւորք ու բարեկամք և երթալ ի Պոլիս ապրուստ փնտռելու համար պանդխտութեան մէջ.

Տեղացիք ընդհանրապէս եկեղեցասէր են նամանաւանդ կանանց դասը. առաւօտ և երեկոյ կը յաճախեն ի Ս. Տաճարն Աստուածածնայ որ շինուած է 1866ին արդեամբ Նորատունկեան Մեծ. Յակոբ էֆ.ի և աշխատասիրութեամբ տեղացւոց. որմերն քարուկիր են, իսկ առաստաղը ծածկուած է փայտեայ գերաններով. ունի երկու քահանայ Տ. Գէորգ և Տ. Խաչատուր ըստ բաւականի ուսեալ. Ուսումնասիրաց անուամբ ընկերութիւն մը կազմուած է 5 տարիէ ի վեր Պոլսոյ պանդուխտ եղբարց մէջ որուն նպատակն է թէ նիւթապէս և թէ բարոյապէս նը պատել տեղւոյն ազգային վարժարանին և զայն ղեր ի կացուցանել դրամական անձկութեան մէջ իյնալէ. վարժարանն շինուած է եկեղեցւոյն կից, ունի 80 աշակերտ և 9 աշակերտուհի և մի տեսուչ որ գովելի եռանդեամբ կ'աշխատի դպրոցին յառաջդիմութեան. այլ սակայն ցաւ ի սիրտ կ'իմանամք թէ վերջերս ընկերութեան անդամոց մէջ հաշուական խնդրոյ մի մասին խռովութիւն ծագելով, ընկերութիւն իւր նպատակին համաձայն չի կընար գործել ի մեծ ցաւ յառաջդիմասէր անձանց. Այստեղ աւելորդ չեմ համարիր հրապարակաւ հրաւէր կարդալ պատուարժան անդամոց և պանդուխտ եղբարց որ ի բաց վանելով անձնական կիրք և ոխակալութիւն, մէկ նպատակ միանունենան, այն է ընդհանուրին շահն և Ազգ. մանկտւոյն յառաջդիմութիւնը.

Զենք ուզեր նաեւ խօսիլ աստ ամուսնութեան վերայ, զի սա կը կատարուի ըստ սովորութեան գաւառացւոց, այսինքն ամուսնանալ դեռատի հասակի մէջ և նորա անքակտելի կապով միացեալ մնալ ընտանեկան յարկին հետ, զոր պիտի մոռնային անշուշտ վաղ իսկ եթէ օտարութեան մէջ, օտար հրապոյրներէ մղեալ՝ ամուսնանային օտարուհւոյ մը հետ. Գասմայի ամենէն աւելի նախանձելի վիճակն յայն կը կայանայ զի Թուրք և հայք սիրով կը վարուին իրարու հետ և խիստ մտերմական յարաբերութիւններ ունին ընդ միմեանս.

Թ. Խ. Հ—ան

ԱԼԹՈՒՆ ԻԼԷ

ՍԻՍԼԷՆՄԷՔ

Անատոլու վէ Ռումէլիտէ Միւսլիմ վէ դայրը միւսլիմ գատընլարըն ատէթա քեաֆիֆէսի ալթունլա սիւսլէնմէյի ատէթի իտինմիշլէր տիր. Օ թարաֆլարը սէյահաթ իտէնլէր պիլիրլէր քի, Անատոլու վէ Ռումէլի գատընլարընին սիւսլէրի միյանընտա էն պէօյուկի՝ ալթուն օլուպ, ալթունտան սօնրա պիր ազ տա ինճի քէնտիսինի էկսպէրմէքտէտիր. Միւճէվհէրաթին էլմաս, բրլանթի, եագուութ, զիւմրիւտ կիպի էնվար՝ օրալարճա չէօհրէթ պուլմամիշ տրը. Եալընըզ հիճազ թարաֆլարընտան կէլտիքլերի իչիւն ագիդ իլէ ֆիրուզէ վէ «այնը հուբ» տէնիլէն թաշլարըն պիր ազ գբյմէթի վար տրը.

Կէրէք (մէսքիւքեաթը Օսմանիյէտէն վէ կէրէք «մէսքիւքեաթը էենէպիյէտէն իրի ուճգ հէր նէվ ալթունը տէլիպ տիւրլիւ տիւրլիւ չէքլ վէ սուրէթտէ տիղտիքլէրի հալտէ պաշլարընա, կէրտանլարընա, գօլլարընա, կէօյիւսլէրինէ թագարլար.

Պաշ իչիւն 50տէն 100է գատար 20լիք վէ եախօտ 40լրգ Մահմուտիյէտէն թաս կիպի պիր շէյ եաբարլար քի, պունը թէբէլէրինէ օթուրթարգլարը զէման էթրաֆրնա տա զայէթի կիւզել օյալը պիր եազմա եէմէնի սարընճա, ալթուն թասը քէնտիլէրինէ բէք կիւզել եարաշտարըմշ օլուրլար.

«Գաշ պատտը» ուսուլինճէ, պաշլարընա տօլատրգլարը պու եէմէնինէն ալթընա ինճէճիք սուճուգ կիպի տիղտիմի՝ 10լրգ ալթունլարտան չէնգէր կիպի պիր վաղիյէթտէ պիր սրրա ալթուն տիզէրլէր քի, պուեուվարլագլարըն նըսրֆլարը եազմա եէմէնի իլէ պաշլարընին արասընտա գալրպ, եալընըզ նըսֆը տիկէրլէրի կէօրիւնիւր. Պունը թագընան գատընլարըն էկէր թէբէլէրինտէ ալթուն ֆէս տախի վար իսէ, շու 10լրգ ալթունլար կէօյա օ ալթուն ֆէսին եէմէնիտէն տիչարըյա չէգմէշ քէնարլարը զանն օլընը.

Կէրտան իչիւն 20լիք ալթունտան պաշլյարագ պէշի պիր եէրտէ Աւսթրիա գուշլու գրիմիձլէրինէ վարընճայա գատար հէր նէվ ալթունլարտան սուճուգ կիպի տիղտիպ պիր ալթուն կէրտանլրգ վիճուտէ կէթիրիրլէր քի, հագիգաթէն բէք կիւզել կէօրինիւր. Պազը քէրբէ պու կէրտանլրը ուֆարագ ալթունլարտան եարբպ, պատէհու թա օրթա եէրինէ 5ի պիր եէրտէ պիր Օսմանլը լիրասը թագարլար քի, պու տա պիր ալթուն չէրիտէ թագբմշ պիր մէտալեօնտան տահա կիւզել եագբշբը.

Կէրտանլրգլա կէօյիւսլիկի ճէմ իչիւն տախի պիր սրբասը տիկէրինտէն պրնա օրմագ վէ գուլագ հիզասընա գատար էնտիկի զէման ուճու սիվրիլիպ գալտէսի (ալթ թարաֆը) եօգարբտա վէ պաշ թարաֆը աշաղրտա պիր շէքլ հէրէմի (բրրգաձև) բէյտա էյլէմէք իւզրէ պիր տէ կէօյիւսլրգ եաբարլար. Պու կէօյիւսլիկի եաբմալրպ տա եալընըզ «պօյուն ալթունը» իլէ կէրտանընը թէղեին էյլէյէնկէր՝ իսթէրլէր իսէ, կէօյիւսլէրի իչիւն տէ «չաբրասթ» ատէտիքլէրի չէյի եաբարլար քի, այնը իլէ թօքճը վէ սիւվարի զապիթլէրինին բալասդա գալրշլարը կիպի աղ օմուզ պաշընան սարալթնա տօղրու ինէր.

Պէլէրինէ, քէմէր տախի ալթուն տիղէրլէ կէրէք չաբրասթընտա կ տէ ալթուն տիզմէք էն պէօյիւք հիւնէրլէրինի դրիրլէր. Պիր գարբշա եագրն էնլի օյան չէրիտէրին քէնարլարընա ուֆաճգ բուպիդէլրի վէ օրթարարընա պէօյիւք գրթատա ալթունլարը տիզիպ թօգա մագամընա տախի եա պէշի պիր եէրտէ գրիսիձ վէ եախօտ լիրա վէ եա արմուտիյէ ալթունը գօյարլար.

Երնէ պէօյլէ ալթուն տիզիլէրինտէն պիլէզիք վէ պազուպէնտլէր տախի եաբարլար.

Պիր կէլինի թէմամ տօնթմագ տէրէճէսինտէ սիւսլէտիքլերի զէման պաշընտա, կէրտանընտա, կէօյիւնտէ, գօլլարընտա, պէլինտէ հէման 5 օգգայա գատար ալթուն ճէմ իտիլմէսի նէվատիրտէն տէյիլ տիր. Լաքին պու սուրէթլէ վուգուա կէլէն սիւ՝ կէօզլէրէ սագիլ մի կէօրիւնիւր, իշթէ պուրասը ճաի պասս տրը.

Կէօզե չէրքին կէօրիւնմէք՝ կիւզէլ կէօրիւնմէք ալրշմաղա, կէօրնէկէ աիտ պիր քէրիֆլէթ տիր. Պու կիւն պիր մօտա չրգար, պիլթիւն գատընլար օնա ճան աթարլար. Նի՞չիւն. կիւզէլ կէօրիւրլէր տէ անրն իչիւն. Պիր զէման սօնրա տիկէր պիր մօտա չրգար, էվվէլքինի թէրք իտէրլէր. Նի՞չիւն. ֆէնա կէօրմէկէ պաշլատրլար տա անրն իչիւն. հաթթա պաղը քէրրէ գատընլար օ գատար աճալիպ վէ զարիպ սիւսլէր եաբարլար քի, երքէքլեր գահգահալարլա կիւլմէք տէրէճէլէրինէ կէլիրլեր իսէ տէ, անլեր պու սիւսլէրի բէք զիյատէ պէյէնէրէք եաբմըշ օլտուգլարը իչիւն նէվիյէթը նիսպանիյէլէրինէ հիւրմէթէն կիւմմէքտէն պաշգա օ պէյէնմէտիքլէրի չէյլէրի մէտհ ու սէնա իթմէքտէ միւրիւվվէթը մէրտանէլէրի հասպիրլէ մէճպուրիյէթ կէօրիւրլէր. Էլհասըլ հէր թարիխ իլէ, հէր մօտա տէյիյմէսի իլէ սապիթ տիր քի, գատընլարը՝ հէր մօտալարընտա կէօզե կիւզել վէ եա չիրքին կէօրիւնմէսի ապա ճաի պասս օլմալրպ, եալընըզ մօտա օլմասը, «մոդա» տէնիլմէսի՝ օ չէյի հէմ գապուլ հէմ իճրա իչիւն քեաֆի տիր.

Պու հալտէ պիր ավճը թիւֆէնկի իլէ վուրուլրպ գուրութրլմշ օյան եապանի գուշլարը պաշընա թագան պիր ալաֆրանկա մատամանը պիզիմ Ռումէլի վէ Անատօլուտա պաշընա ալթուն ֆէս կիյէն գատընը իսթիհզայա հիչ հագգը օլմազ, տէյիլմի՞.

Սիւսլէնմէք տէնիլէն չէյի պիր տէ շու ճիհէթտէն տիւշիւնէլիմ.

Սիւսլէնմէքտէն մագսէտ՝ նէզաֆէթ տէյիլ տիր, նեզաֆէթ՝ եալընդ թէմիզլիք տիր քի, հիչ պիր սիւսլէնէէք մէտարը օլմայան գատընլար տախի թէմիզ օլապիլիրլեր. Պունդն աքսի օլարագ պիր գատրն՝ գուլում ճը տիւքքէանընը իւսթիւնէ եիւքլէնիր տէ երնէ թէմիզ վէ բաք սայըլմայապիլիր.

Սիւսլէնմէքտէն մագսէտ՝ ատէթա սէրվէթ ու սամանընը էսէրինի կէօսթէրմէք տիր. «Պագ պէնիմ եէտիքտէն իչտիքտէն սօնդրա պիր չօգ տահա մալիմ արթըյօր տա անլերին պիր մրգտարընը տախի չէօյլէճէ իւսթիւմէ պաշընա թագմշըմ տրը» մանասըյլա սիւսլէնիլիր.

Պու հալտէ «մալ» տիլէ հա՞նկը չէյէ տահա գավի օյարագ ըթլագ օրընապիլիր իսէ, անը մալ սայարագ սիւս իչիւն իւսթիւնէ պաշընա թագմագլա միւնասիպ տիւշմէ՞ղ մի.

Էվվէթ, էլմասըլը ինճիլէր տախի մալ տրը, հաթթա գբյմէթը իզաֆիյէճէ ալթունտան տահա զիյատէ գբյմէթտար տրըլար. Անճագ պունլարըն գբյմէթլէրի նէսպի տիր. անը թաչա հէր զէման անը գբյմէթի վերմէղլեր, միւճէվհէրաթը մէգքիւբենին գբյմէթլէրի իսէ՝ նէ պիր զէման չու գատար տէյմիչ օլմայրը իլէ թախմին գբլընը, նէ չիմտի չու գատար տէյճէքլէրիլէ. Պու թագտիրը գբյմէթլէրին քեաֆիֆէսի՝ հիւքիւմսիզ տիր. Էլ գատար պիր քեաղրտրն պիր բարալրգ գբյմէթի օլամասրը հալտէ, անը պանգա գայմէսի սուրբթինտէ թապ իտինճէ, պինլերճէ ֆրանգ գբյմէթ բէյտա էտէճէկի կիպի, պիր միւճէվհէրէտ տէ նէ գատար գբյմէթ վէրիլիր իսէ, գբյմէթի օ գատար արթըրըմշ օր.

Լաքին ալթուն պէօյլէ՞ մի տիր. ալթուն պիւթիւն գբյմէթլէրին վահիտ գբյասիսի տիր. Լիրայը հէր քիմէ կէօսթէրսէլէր 100 ղրշ. տրը, հիչ պիր զէման օլամազ քի, լիրանըն գբյմէթի 50յէ տիւշիւն, էօյլէ իսէ մէգքիւբ գբյմէթլէր իլէ գբյմէթտար թաչլար նասրլ մէտարը թէզէյյիւն օլապիլիր իսէ, գբյմէթը մագթուէսիյլէ ալթուն մէսքիւքեաթի տախի էօյլէճէ մէտարը թէզէյյիւն օլապիլիր.

Շու մալիմաթը մուֆասսալէյի իթա իթմէքլիկիմիզէ սէպէպ օլան չէյի տէ չիմտի խաթիմէտէ արզ իտէլիմ.

Բումէլիտէն պու թարաֆլարա կէլէն մուհաճիրլեր պիզէ պիր չօգ սէնամաթլար կէթիրիպ կէօսթէրմիշ օլարգլարը կիպի, շու ալթունա սիւսլէնմէք մօտասընը տա կէթիրմիշլեր տիր. Կէչէն սէնէ պազը տիւյիւնլէրտէ եալընըզ մուհաճիր հանրմլարըն ալթուն իլէ սիւսլէնտիքլերինի իչիթմէքտէ իքէն, պու սէնէ Սթամպօլտա պիր գաչ տիւյիւնտէ Սթամպօլ հանրմլարընն տա օրթա հալլիլերինէ վարընճայա գատար պիր չօղընտա ալթունլա սիւսլէնմէք մօտասընն գապուլ օլունմըշ պուլընտրըն խապէր ալտրգ.

Նիմտի մաէմմէմունիյէ խապէր ալտրգ. հաթթա պիդէ խապէր վէրենլեր տախի մաէմմէմունիյէ խապէր վերտիլեր, պէշի պիր եէրտէ Օսմանը ալթունլարը պիրեր միտալեօն իթթիխաղ օլընարագ, պիր սիյահ գօրտէլա իլէ կէրտանա թագբմասը բէք զիյատէ եագբշբգ ալտրը կիպի, օրթա եէրտէ պիր պէօյիւք վէ անրն իչբի եանլարընտա պիրեր տահա քիւչիւք վէ ուճարա գատար հէր քիւչիւքտէն քիւչիւկէ նիհայէթ չերեեք լիրալարրն ուֆաճգ ալթուն խալգա վէ չէնկէլեր իլէ պիրիպիրինէ բապթ օլունմասընտան միւթէհասսըլ կէրտանլրգլարը բէք պէյէնէրէք թարիֆ էյլէտիլեր քի, հիսապճա գբյմէթլէրի տէ 30 լիրայա թէգարրուպ էյլէտիկինտէն, հէմ կիւզել հէմ գբյմէթտար պիր զէնէթ վիճուտէ կէլիյօր տիմէք տիր.

Պիզիմ նազարը հիքմէթիմիզէ միսթահսէն կէօրիւլէն սաբլ էն միւհիմմ ճիհէթ՝ պէօյլէ 30 լիրայա պիր էլմաս սաթմագ լազրմ կէլինճէ եարբ պահարը թուութամատրը հալտէ, պիր 30 լիրալրգ կէրտանլրգրն հէր կիւն հէր սաաթ երնէ 30 լիրալրգ օլաճաղը, վէ էլմաս սաթապիլմէք իչիւն միչթերի արամագ լազրմ կէլտիկի հալտէ, պու ալթուն կէրտանլրգա հէր քէսին պիթթապ վէ պիզարուր միչթերի չրգաճաղը, վէ էլմաս կէրտանլրգլարը գբսմէն պօղտուրմագ ադիմ քիւֆէթ օլտրը հալտէ, ալթուն կէրտանլրգտան պիր տանէսի պիլէ չրգաս երնէ գբյմէթը մէվզուէսինի պուլաճաղը գազիյէլերի տիր.

Իշթէ գատընլարրն պու տէֆաքի չու մօտալարընը հէր ագը սէլիմ էրպապը՝ մուվաֆրգը հիքմէթ պուլուր քի, պու տա գատընլար իչիւն պիլվիճուշ չայանը թէպրիք կէօրիւլիր.

ԱՀՄԷՏ ՄԻՏՀԱԹ

(Թ. Հ—էլէֆ)

ՍԳՕԹ ԵԱԴԸ

Տէրսաատէթ 25 սեպտ. 1885

Մ. Սգօթ վէ Մ. Պօղոս,

Սիպզին «Գիվիլիսթոն Սգօթ» նամ թէրթիպինիզի դուլանմայա պաշլատրըմտան պէրու, մէգքիւր թէրթիպին սըրրաճա վէ գանսրզրգ կիպի յօճուգ խաթալրգլարընտա բէք չօգ տէֆա հիւսնիւ նէթիճէսինի իսթիհսալ էյլէմիշիմ տիր.

Իմոի պէնիմ էֆքեարրմճա, իչպու խօշ վէ ֆահտէպախշ թէրթիպ՝ տախա Մօրինա պալրգ եաղընա թէրճիհ օլընմալը տրը. Պինաէն ալէյհ պէն տախի անը պու սուրէթլէ թավսիյէ իտէրիմ.

Օրտուի Հիւմայուն

աթրպպաի սալրգասընտան

Տօքթէր Ա. Անդրէասեան

ԱՅԼԱԿԱՆ ՏԵՍԱԿ

Ֆրանսական ժողով գարարը մուճիպինէ Բաթրիգ Ամեն. Տ. Խորէն Սրբազան հաղորդիչերի թարգիմանն Թաչրա Առաջնորդարանա ամիտէքի Շրջաբերական իրաւ գալանմը տրը.

Առաջնորդական վիճակաց պաշտօնական յարաբերութիւնք ընդ Ազգային Պատրիարքարանի՝ որքան կանոնաւորութեամբ և պատշաճից պահանջած եղանակաւ կատարուին, այնքան կը դիւրանայ գաւառաց մէջ ազգային գործոց կարգադրութիւնն. սակայն ատեպ անտես կառնուին հարկ եղած պայմաններն, և ատոր կը ծագին զանազան չփոթութիւնք և դժուարութիւնք, որք կը ինճուռտին գործերն և տեղի կուտան աւելորդ բանակցութեանց և գործողութեանց. Պաշտօնական յարաբերութեանց օրինաւոր ուղղութեան համար թէեւ երբեմնակի ինչ ինչ հարահանգներ տրուած են ազգային գաւառական Վարչութեանց, բայց որպէս զի գործադրութեան մասին տեղի ունեցած զանցառութիւնք վերչ գտնեն, ըստ որոյման Ազգային Կենդ. Վարչութեան Քաղաքականժողովոյ՝ արժան համարեցաք Ազգային կենդ. Վարչութեան հրահանգներն ամփոփ ձեւով մը հաղորդել Գաւառական Վարչութեանց, և ստիպանօք յանձնարարել անոնց գործադրութիւնն.

Ա.— Պաշտօնական գրութիւնք կամ նամակք պէտք է գրուին յըստակ ու համառօտ ոճով, առանց ներածութեանց կամ աւելորդաբանութեանց, և մանաւոր խնամ՝ տարուի պաշտօնական լեզուին պահանջած պատշաճութեանց.

Բ.— Եղելութիւնք և խնդիրք պէտք է պատմուին ճշգրիտ և բացորոշ կերպով, յիշատակելով տեղի ունեցած անցից թուականն, տեղն, անձերն յանուանէ, և էական պարագաներն, ինչպէս նաեւ պաշտօնական շրջանակաց մէջ կատարուած գործողութիւնք և անոնց արդիւնքը որոց լուսաբանութեամբ կը բնայ խնդիրն կազմուիլ և որոշման ենթարկուիլ.

Այսու հանդերձ Առաջնորդաց պարտաւորութիւնն է քաղաքական իշխանութեան տնօրինութեան կարօտ գործերն ի տեղւոջ կարգադրելու համար՝ ամէն հնարաւոր միջոց ի գործ դնել, ամենայն պատշաճութեամբ և խոհեմութեամբ բանակցելով տեղական Կառավարութեան հետ.

Գ.— Մէն մի խնդիր պէտք է հաղորդուի առանձին նամակաւ, փոխանակ քանի մը խնդիր միեւնոյն գրով ներկայացնելու, վասն զի խընդիրք իրենց տեսակին համաձայն կը յանձնուին պատկանեալ ժողովոյ որոշման, և անոնց միահամուռ մատուցումը մէկ թղթով՝ կը դժուարացնէ դիւանատան գործողութեանց կատարումն, և թղթակցութեանց կանոնաւոր փոխանակութիւնն.

Դ.— Հեռագրական թղթակցութիւնք սահմանուած են միայն խիստ ստիպողական պարագայից համար, և աւելորդ է ամեն առթի մէջ անխտիր հեռագրի դիմել. Եւ որովհետեւ հեռագիրք չատ հակիրճ կըլլան, և չեն կրնար գործը մանրամասնօրէն պարզել. ուստի երբ հեռագրով խնդիր մը ծանուցուի, հարկ կըլլայ նոմակաւ եւս անոր պարունակութիւնը լուսաբանել ու հաստատել և առաջին թղթատարով զայն հասցընել, մասնաւոր փոյթ տանելով լեզուին պատշաճութեան.

Ե.— Պաշտօնական գրութիւնք պէտք է կրեն Առաջնորդին ստորագրութիւնն և կնիքն երբ միայն իւր կողմէն ներկայանան խնդիրք. իսկ երբ վիճակին կրօնական կամ քաղաքական ժողովոց միոյն կամ երկուքին որոշմամբ հաղորդուին, Առաջնորդին ստորագրութեան և կընքոյն հետ՝ պէտք է կրեն նաև ժողովականներու կնիքն և Դիւանի անդամոց ստորագրութիւնն, եթէ ոչ ան վաւեր կը համարուին գրութիւնք.

Զ.— Ի բաց առեալ Ազգային Պատրիարքարանի տնօրինութեան ներկայացեալ խնդիրներն, Առաջնորդք կը պարտաւորին զեթ ամիսն մի անգամ իրենց կողմէ տեղեկագիր մը ուղղել ըստ իմաստի 1888 սեպտ. 22 թուականաւ և 174 համարաւ շրջաբերականին, որ ուղղեալ է յառաջագոյն, և վիճակին ընդհանուր գործոց և ազգային հաստատութեանց կացութեան վրայ լոկ տեղեկութիւն տալ ի գիտութիւն. Այս ամսօրեայ տեղեկագիրք շրջաբերականիս Դ. յօդուածին տրամադրութեան ներքեւ չեն գտնուիր և անոնց մէջ չեն անցներ այն խնդիրներն, որ պիտի ներկայացուին ի տնօրինութիւն.

Է.— Պատ

ՄԻԹԼԷՖԷՐԻԳԱ

Իթալիանրն Միլան չէհրինտէն տրնան մալիմաթա կէօրէ. Բարիզ սերկիի ումումիսինէ իշթիրաք իթմէք վէ Ֆրանսայա հրսսիրթը տօս թանէ իպրաղ էյլէմէք իչիւն չէհրը մէգքիւրսէ պիր գօմիթէ թէչէքքիւլ իթմիշ տիր։

——

Ինկիլթէրա գրալիցսրնրն իքինճի մախտում տիւգ ա'Էտինպուրկ՝ խաս թա եաթմագտա օլտրղը Ալէքսանդրա զբրհլրբրնտան Սբիթիտ լիմանընա չր գարբլմրշ տրը։ Ահվալը սրհհիկսի՝ ֆէվգէլ մէմուլ էյիլիկէ թէհավիւլ իթմիշ տիր։

——

Իթալիա գրալը Ումպէրթօ՝ պէ. բապէրինտէ վէլիհահտը վէ բէիսը վիւբէլա վէ հարպիրէ նաղբրբ պուլնտրղը հալտէ գարիպէն պէրլինէ ազիմէթ իտուպ, 8 կիւն Ալէմանիա իմբէրաթօրընրն միւսաֆիրի օլաճաղընտան, իգամէթինէ Բօթստամտա քէռանն Ֆրիտրիխշգրօն սէլալը թախսիս գրլընմրշ տրը։

ՍԱՐԱՖԻՅԷ

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

Էսկ. ում. տիւն ազչ. գաբ.	18-08
» » » էն եիւքսէք	18-08
» » » էն աշաղը	17-39
Գու սապահ աչբլաը	18-14
Իսթիգրալը տաիիլի տիւն գաբ.	43-27
» » » էն եիւքսէք	43-30
» » » էն աշաղը	43-
» » » աչբլաը	44-35
Մբսբը մութթահբաէ գաբ.	-
Գու սապահ աչբլաը	-
Սէռի Ա.	29-20
» Պ.	17-20
» Գ.	18-14
Բումէլի ըմէնաքֆէրի	63-25
Ագչէ ֆիպիկ	7-
Բէբօր Ղրչ.	-
Էֆվալէսիզ »	30-

—

ՊԱՆԳԱ ԱԳԻՍԻՕՆԼԱՐԸ

Գրէտի ժէնէրալ	ք.ք. 9-10
Սթամպոլ պանգասը	7-19
Օսմէթէ ժէնէրալ	4-82½
Թրամվայ	4-34

ԱԳՋԵԼԷՐԻՆ ՖԻՑԱԹԸ

Օսմ. լիրասը 100 ղրչ.-տան	Ղրչ. Բ.
Պէյազ մէճիտիյէ ֆիրգը	108-31
Մէճիտիյէ »	102-
Պէշլիք »	104-10
Ալթըլըգ »	104-10
Ինկիլիզ լիրասը	110-28
Ֆրանսըզ ալթունը	87-32
Բօլ	90-20
Գրէմից ալթունը	50-20
Գարպոն գայմէսի	08-32

ԹԱՍԱԳԻՑԷ ՔԵԱՂԸՏԸ

20) լիք քեաղտա	-
50) » »	09-20
100) » »	-
500)» »	-
1000)» »	09-
(C000)»	-

ԻԼԱՆԱԹ

ՊԱՊԸ ՍԷՐԱՍԷՔԵՐԻ

ճանիպը ալիսինտէն

(Նումէրօ 36)

Եաշ թուղը հլինա կէօնի.
Եաշ թուղը էվրօբա կէօնի.
Թուղը գուրու Գայսէրի վէ հէ. վալիսի կէօնի.
Թուղը գուրու Իզմիր կէօնի.
Թուղը եաշ տանա կէօնի.
Իզմիր քէօսէկէսի.
Քիրլու գբրգըմ գբվբրճրգ Բու. մէլի եաբաղբսը.
Մութթէհէր Օտէսա եաբաղբսը.
Եէրլի գբրգբմ քէչի գբլը.
Իզմիր բաստղուղը.
Եարբմ եաղը Սբարթա սախթի. յանը.
Ասթար վէ կէօսէք իչիւն ամէ. բիրգան.
Ցօնլբք ամէրիգան.
Սբդ գանավաչ.
Պէյազ մատամբզ.
Գալիպօթ.
Ասաքիրը Շահանէ անպար վէ ֆապրիգալարը իչիւն միւպայաա օլբ. նաճագ պալատէ մուհարբէ էչեա. նբն իթասընա Թալիպ օլանլարն վէ չէբահիթը մուգարբէբէսինէն մալիւ. մալի ալմագ իսթէյէնլէրին պէհհր կիւն իճրա օլընաճագ միւնագասա. լարընտա պուլունմագ իւզրէ մաղամը Սէրասքերի Լէվազիմաթը Ումում. միկ տաիրէսինէ կէլմէլէրի իլան օ. լունուր։

18 Նիսան 1889

3—2

ԱԼԹՈՒՆ ՄԻՏԱԼԵԱԼԱՐ
ՎԷ ԻՖԹԻԽԱՐ ՏԻԲԼՕՄԱԼԱՐԸ

ELIXIR GREZ

Դրընագընա—գօգա վէ բէրսին իլէ թէրթիպ օլունմշ տրը։ Հէր խաս սախանէտէ գուլլանը. լրը։ Աղ կիւն դաֆիռնտա միյտ ֆէսասալարընը, համմըզլըղը, միյտ էքշիկիի, իշթահսըզլըղը, գանսըզլըղը, եիւբէք պուլանթըլարընը տեսի ի. տէր։

Պու իլաճ Բարիզտէ Լա Պրիւյէր՝ սօգաղրնտա 34 նումէրօտա էճզաճը Բ. Կրեդ Նէպտիկտ վէ պիլճիմլէ էճզաճըլարտա պուլունը։

ԻՏԱԼԻԷԻ ՄԱԽՍՈՒՍԷ

ԹՐԱՊԻԶՕՆ ԽԱԹԸ

(Հաֆթոպա պէր էֆրա օլընան սէֆէր)

Սալը կիւնլէրի Տէրսաատէթտէն հարէքէթ իտուպ, Էրէքլի, Ինէպօլու, Սինոպ, Սամսուն, Իունէ, Օրտու, Թիրէպօլու, Բիզ վէ Թրապիզոնա ազիմէթ իտէր։

ՊԱՐԹԷՆ ԽԱԹԸ

(Հաֆթոպա պէր էֆրա օլընան սէֆէր)

Զարչէնպէհ կիւնլէրի Տէրսաատէթտէն հարէքէթ իտուպ, Էրէքլի, Պարթէն վէ Ամասրա ուղրար։

ԹԱՐԱՊԼՈՒՍԸ ՂԱՐՊ ԽԱԹԸ

(15 կէնթոպ պէր էֆրա օլընան սէֆէր)

Հէր 15 կիւնտէ պիր ճումմա էրթէսի կիւնլէրի Իզմիր վէ Կիրիա Թարիգլէրիյլէ Սթամպօլ. ատան հարէքէթէ, Տէրսէ, Պէնկազի, Թարապլուսը Ղարպ վէ Մալթայա ազիմէթ իտէր։

ԻՍԿԷՆՏԷՐԻՅԷ (ԲԱՐԱՇԱՄ) ԽԱԹԸ

(15 կէնթոպ պէր էֆրա օլընան սէֆէր)

Հէր 15 կիւնտէ պիր ճումմա էրթէսի կիւնիւ Սթամպօլատան հարաքէթ իտուպ Կելիպօլու, Զանգազալէ, Միտիլլի, Իզմիր, Սագըզ, Բատաս, Ասալէա, Մերսին, Իսքէնտերուն, Թարապլուսը Շամ, Պէյրութ, Եաֆա, Բօրսաիտ վէ Իսքէնտերիյէյէ հարէքէթ իտէր, վէ թէքբար Իսքէնտերիյէտէն կերիտ Թարիգլէ ավտէթ իտէր։

ՍԷԼԱՆԻԿ ԽԱԹԸ

(15 կէնթոպ պէր էֆրա օլընան սէֆէր)

Հէր 15 կիւնտէ պիր տէֆա ճումմա կիւնլէրի Տէրսաատէթտէն հարէքէթլէ Կելիպօլու, Զանգազալէ, Ցեէտ Ազաճ, Գաբա Ազաճ, Գավալա, Անդրօզ վէ Սէլանիկ կիտէր։

ՄՈՒՏԱՆԵԱ ԽԱԹԸ

Հաֆթատա իւչ տէֆա Տէրսաատէթտէն վէ Մուտանեատան հարէքէթ իտուպ կէմէլիք վէ լէտել խճապ Արմաուլյա տախի ուղրար։

Տէրսաատէթտէն ճումմա, բազար վէ սալը կիւնլէէի հարէքէթ իտէր։

ԻԶՄԻՏ ԽԱԹԸ

Բազարտան մատատա հէր կիւն Սթամպօլատան վէ Իզմիտտէն հարէքէթ իտէր, վէ Տարբճու, Գաբամնասալ, Եալվա, Էրեկլի, Գօնճա, Դաղզգալը, Տէյիրմէնտերէ վէ Սէբբանա տախի ուղրար։

ՊԱՆԴԵՐՄԱ ԽԱԹԸ

Հաֆթատա իւչ տէֆա Տէրսաատէթտէն վէ Պանդրմատան հարէքէթ իտէր վէ Բրէմէյէ տա. խի ուղրար։ Տէրսաատէթտէն բազար էրթէսի, չարշէնպէհ վէ Ճումա էրթէսի կիւնլէրի ազիմէթ իտէր։ Գուզու վէ գօյուն զեմանլարընա լէտել իդմաղ ֆեվգէլատ վարօրլար Թային վ իրսալ իտիլէճէք տրը։

ՇԵՆԿԻՆ ԽԱԹԸ

Հէր 15 կիւնտէ պիր ճումմա էրթէսի կիւնլէրի Տէրսաատէթտէն հարէքէթլէ Զանգազալէ, Լէմնոս, Սէլանիք, Բրէվէզա, Պարկա, Մորթա, Գօրֆու, Ա.յ Պարատտի, Ավլոնիա, Տրաճ վէ Շենկինէ ուղրար։

ԻՄՐԻՆՏԷՐԻՅԷ ԽԱԹԸ

Հէր 15 կիւնտէ պիր ճումմա էրթէսի կիւնիւ Կիրիա Թարիգլյէ Տէրսաատէթտէն Իսքէնտերիյէյէ հարէքէթլէ, պատէհու Իսքէնտերիյէտէն գրյամ իտէրէք վէ Բարաշամ սեվահիլի Իսքէլէլէրինէ ուղրայարագ Տէրսաատէթ ավտէթ իտէր։

ՍԱԳԴԶ ԽԱԹԸ

Այտա իւչ տէֆա հէր 10 կիւնտէ պիր Տէրսաատէթտէն հարէքէթլէ, Կելիպօլու, Զանգազալէ, Պոդչա Ատա, Մօլիվա, Իզմրէմիտ, Այվալըգ, Միտիլլի, Տիքէլի, Իզմիր, Զէյմէ վէ Սագըզա ուղրար։

ԳԱՐԱՊԻԿ ԽԱԹԸ

Հէր բազար էրթէսի վէ բէնճշէնպէհ կիւնլէրի Տէրսաատէթտէն հարէքէթլէ, Թէքիրտաղ, Ղանօս, Թօրա, Միրէֆթէ, [վէ լէտել խճապ Էրկելիճէ իսքելէսի] Շարքեոյ, Լբենլբք, Մարմարա, Բաշա Լիմանը, Էրտէք վէ Գարապիկյա ուղրար։

ԹԷՔԻՐՏԱՂ ԽԱԹԸ

Հէր սալը վէ ճումմա էրթէսի կիւնլէրի քէօրիւտէն հարէքէթլէ, Պիկատս, Սիլիվրի, Էրեկլի վէ Թէքիրտաղա ուղրար վէ բայար էրթէսի վէ բէնճշէնպէհ կիւնլէրի տախի Թէքիրտաղընտան հարէքէթլէ մէգքիւր իսքելելէրէ ուղրայարագ քէօրիւյէ ավտէթ իտէր։

ՊԻՐ ՄՈՒԳԱՅԵՆՍ

«Անգրը» նամ էսմիւր սիկուրթա գումբանեասը հագգընտա պուլունան ագաէմ հէր նէ քի եազմրշ իսէք, քեաֆիֆէսի տէ քէսալը թէհկագուգ իթմիքատէն պաշգա, հալ ու ահվալինի քէմալը պիթարաֆի իլէ եազմագատա օլտրղըմրզ մէգքիւր գումբանեայա բէք զկյատ թարափտար ատտ իտիլմէմէք իչիւն էվվելճէ թային իթմէք իսթէմէտիկմիզ հուտուտը տասխ թէճեավուգ էյլէմիշտիր։

Վուգուտթ վէ բուգգավլարա պինաի իտտաա իտէրէք պէյան իտէրիզ քի, թէքմիլ Աւսթրիա—Մաճառիսթանտա հիսսէ սէնէտլէրի Վիէննա պօրսասընընը բէմմի ֆիյաթ ճէտվէլինէ կէչմիշ 8 ատէտ էօմիւր Սիկուրթա գումբանեասը մէվճուտ տրը։ Մէգքիւր բէմմի ճէտվէլատ, Անգրընրն հիսսէսի՝ 4500 ֆիորին օլուպ, անտէն սօնրա կէլէն գումբանեասը՝ 320–167–280–405–225–170 ֆիորին տիր։ Թէմէթթիւ մատտէսինէ կէլինճէ, մէգքիւր ճէտվէլտէ օգուտնընը. նա կէօրէ, ախիրէն Անգրը գումբանեասը՝ 275 ֆիորին, տիկէր 2 գումբանեա՝ 106, պիր տիկէրի՝ 16, պիր տիկէրի՝ 10, պիր տիկէրի 8 ֆիորին թէմէթթիւ թէվզի իթմիշ օլուպ, տահա քիւչիք տիկէր 2 գումբանեա իսէ հէչ պիր թէմէթթիւ թէվզի իտէմէմիշէր տիր։

Անգրը գումբանեասըյա այնի տաիրէտէ իճրան մուամէյէ իտէն իչպու գումբանեալարը իպրար իթմէմէք իչիւն անէրին իսմինի վէրմէյտէն սարքը նազար իտէրիզ. լաքին անէր հագգընտա պիր ֆիքր հասալ իթմէք իչիւն պալատէքի բագգամարը՝ նէքտիկերիյէ մուգայէտ իթմէք՝ մագսէտի քեաֆի տիր։

ՍԱԹԼԸԴ ԽԱՆԷ

Իւսկիւտարտա Թօբխանէյի օղլու ճատատէսինէ, 6000 արշին պաղ, մա դ ոյու, մաթպախ վէ չամաշըրլըգ 8 օտա վէ 2 սուֆրայը հավի պիր պաղ խանէ ֆիրուխթ օլընաճաղրնտան, թալէպ օլանլարն մաթպասմրպա միւրաճաաթ իթմէյէրի ի. ան օլընը։



ԱՆԱՏՕԼԻԻ ՇԸՄԷՆՏԸՖԷՐԻ

1889 Ալաֆր· Ապրիլ 19տան իթիպարէն

Ա.Զ ԻՄԷԹ

ԹՐԷՆ ՆՕՄ· / ՍԹԱՍԻՕՆ		2 Եշէա վէ Եօլճու	4 Եօլճու	6 Եշէա վէ Եօլճու	8 Եօլճու	10 Եօլճու	12 Եօլճու		Գիւրմէք տէֆթէրի տէֆտարընտա մէվճուտ
ՔԷՕՐԻԻՏՏԷՆ		1 40	2 30	7 03	8 40	10 25	11 30		
Հայտար քաշատան		1 55	3 05	7 45	8 45	11	12 05		
Գբ լբլ Թօփրաք	մէվ.	2	3 10	7 50	8 50	11 05	12 10		
	ազի.	2 02	3 12	7 52	8 52	11 07	12 12		2 628
Ֆ'ա.քեօշէսի	մէվ.								
	ազի.								3 210
Եէօղ Թէբէ	մէվ.	2 08	3 18	7 58	8 58	11 13	12 18		
	ազի.	2 10	3 20	8	9	11 15	12 20		5 15
Էրէն Քէոյ	մէվ.	2 12	3 22	8 02	9 02	11 17	12 22		
	ազի.	2 14	3 26	8 04	9 04	11 21	12 26		6 —
Պօսթանճը	մէվ.	2 20	3 32	8 10	9 10	11 27	12 32		
	ազի.	2 21	3 33	8 12	9 11	11 30	12 34		9 —
Մալթէբէ	մէվ.	2 31	3 43	8 22	9 21	11 40	12 44		
	ազի.	2 33	3 45	8 24	9 22	11 42	12 46		14 —
Գարթալ	մէվ.	2 46	3 58	8 37	9 35	11 55	12 59		
	ազի.	2 51	4	8 39	9 36	11 57	1 01		20 50
Բէհնտիք	մէվ.	2 59	4 08	8 47	9 44	12 05	1 09		
	ազի.	3 06		8 54					24 50
Թուզլա	մէվ.	3 26		9 14					
	ազի.	3 31		9 17					34 75
Կէկպիզ	մէվ.	3 50		9 36					
	ազի.	3 52		9 39					44 25
Տիլ Իսկէլէսի	մէվ.	4 14		10 01					
	ազի.	4 16		10 02					55 25
Թավշանճըլ	մէվ.	4 24		10 10					
	ազի.	4 26		10 12					59 25
Հէրէքէ	մէվ.	4 35		10 21					
	ազի.	4 37		10 23					63 75
Եարբմճա	մէվ.	4 57		10 43					
	ազի.	4 59		10 45					73 50
Թիւթ. Զիֆթլիք	մէվ.	5 12		10 58					
	ազի.	5 14		11					79 75
ԻԶՄԻՏԻ	մէվ.	5 36		11 22					91 —

Ա.Վ.Տ.Է.Թ

ԹՐԷՆ ՆՕՄ / ՍԹԱՍԻՕՆ		1 Եօլճու	3 Եօլճու	5 Եշէա վէ Եօլճու	7 Եօլճու	9 Եշէա վէ Եօլճու	11 Եօլճու		Գիւրմէք տէֆթէրի տէֆտարընտա մէվճուտ
ԻԶՄԻՏՏԷՆ				12 06		7 05			
Թիւթ. Զիֆթլիք	մէվ.			12 28		7 27			
	ազի.			12 30		7 28			11 25
Եարբմճա	մէվ.			12 43		7 41			
	ազի.			12 45		7 44			17 50
Հէրէքէ	մէվ.			1 05		8 04			
	ազի.			1 07		8 07			27 25
Թավշանճըլ	մէ.-ազ.			1 16		8 16			
	ազի.			1 18		8 19			31 75
Տիլ Իսկէլէսի	մէվ.			1 26		8 27			
	ազի.			1 28		8 29			35 75
Կէկպիզէ	մէվ.			1 50		8 51			
	ազի.			1 52		8 56			46 75
Թուզլա	մէվ.			2 11		9 15			
	ազի.			2 16		9 20			56 25
Բէհնտիք	մէվ.			2 36		9 40			
	ազի.	11 30	12 40	2 42	4 20	9 46	10 50		66 50
Գարթալ	մէվ.	11 38	12 48	2 50	4 28	9 54	10 58		
	ազի.	11 40	12 50	2 53	4 30	9 58	11		70 50
Մալթէբէ	մէվ.	11 53	1 03	3 06	4 43	10 11	11 13		
	ազի.	11 55	1 05	3 08	4 44	10 15	11 16		77 —
Պօսթանճը	մէվ.	12 05	1 15	3 18	4 54	10 25	11 26		
	ազի.	12 07	1 17	3 19	4 55	10 29	11 28		82 —
Էրէն Քէօյ	մէվ.	12 13	1 23	3 25	5 01	10 35	11 34		
	ազի.	12 17	1 27	3 29	5 05	10 37	11 36		85 —
Կէօզ Թէբէ	մէվ.	12 19	1 29	3 31	5 07	10 39	11 38		
	ազի.	12 21	1 31	3 33	5 09	10 41	11 40		85 850
Ֆէնէր քեօշէսի	մէվ.								87 790
	ազի.								
Գբզբլ Թօփրաք	մէվ.	12 27	1 37	3 39	5 15	10 47	11 46		88 372
	ազի.	12 29	1 39	3 41	5 17	10 49	11 47		
Հայտար Բաշա	մէվ.	12 34	1 44	3 46	5 22	10 54	11 52		91 —
» » վաբոր	ազի.	1 15	2 15	4 25	5 55	11 30	12 30		

EMULSION SCOTT

(ՍԿՈՏԻ ՕՀԼԸԲԸԿ)

ՄՈՐԻՒ ՁԿԱՆ ՉԱՈՒՏ ԻՒՂ

Իբոֆոսֆիդներու լաւագոյն

Պատրաստեալ Ձեռամբ ՍԿՈՏԻ և ՊՕՈՒՆԻ,

ի Նիւ-Եորք։

Կարմրի չափ անորժահամ է

Մորիւ ձկան հում իւղի բոլոր յատկութիւններէն զատ, իբոֆոսֆիդներու յատկութիւններն ալ ունի

Կը բուժէ թոքախտը
Կը բուժէ անարիւնութիւնը
Կը բուժէ խոլերը
Կը բուժէ Հաղը, ցրտառութիւնները
Կը բուժէ ընդհանուր տկարութիւնը
Կը բուժէ մանկանց ճոգածութիւնը

Բժիշկներէն ընդունուած է, ախորժ համ ու հոտ 'ունի, դիւրամարս է, և ամենէն փափուկ ստամքները կը տանին զայն.

Կը վաճառուի գլխաւոր դեղավաճառաց և դեղագործաց քով։

ԷՄՈՐԱԶԸ ՁԻԼՏԻՑԷՆԻՆ ՓԵԱՄԻԼԷՆ ՏԷՑԻ ԻԶԱՒՆ

ԷՃԶԱՃԸ ՖԷԼԻՓՈ ԹԷՐՃԻՄԱՆԸՆ ԻՄԱԼ ԷՕՂԼԷՏԻՆԻ

ՆԷՎԻԳԱՏ ՀԱՊԼԷՐ ՎԷ ՄԷՐՀԷՄ

ՃԷմիյէթը Թըպպիյէի Միւքիյէի Շահանէտէն Թաստիգ պուլրըմշ տրը.

Իշլու հապ վէ մերհէմ՝ էմրաղը ծիլտիրէ վէ «եբգէմա» եանի թուղու պակամ վէ մայասրլ. վէ գօլթուգ ալթլարը իլէ բարմագ արարարընտա վէ վիւճուտան սարը մանֆալէրինտէ զուհնօր իտէն գաբընմագլար վէ մուզմի երկնիքէր վէ ֆեատար տէմտէն հասրլ օլան գան չբպանլարը, եէշասրլ էմրաղը էֆրէնճիյէտէն մատատա ումում տերի խաթիարգէարը իչիւն տեվան հոդրգի օլտուղը, վէ ազ վագթատա էմրաղը մէգքիւրէնին էն մուանինտ վէ միւգ. միւլերինի պիլէ քեամիէն տէն իթտիկի՝ ամբրպպի հարիգէնին թէէրիւպէլերի իլէ իսպամի օլանմշը, վէ Մէքթէպը Թրպպիյէտէն տախի պիլմուսյէտէ, թէրքիպինտէ վիւճուտը ինանա մուձիպը մաղարրամ հէչ պիր եճզա պուլանմատրղընը մուհատտրգ բուխարթնամէսի եէտիմ վէրիմշ տիր։

Մահալը ֆիրուխթը Պապը Ալի ճատատէսինտէ Ազէմ ուէֆարէթխանէսի գուբրինտէ Ֆէ. ւիքա Թերճիմանի եճզանատէսի, վէ տեքսը Պաղչէ-Գարուսընտա Գասապեան Էֆֆենի եճզա մաղազասընտա վէ Գալաթատա Վ.ոյմատա գարշըսընտա Մ. Լէֆֆաքինին եճզանատէսի իլէ սարը եճզանանէլէրտտ սաթըրը։ Հապալարդ գուրթուսը 20 վէ մերհէմին գանանօզը 10 դ.

Իսֆենդը Մախսուս

Գբրմբզը ուբեքքեպլէ իմա վէ մեօհրը զաթիմի համիլ օլմայան գուրթու վէ գավանդալարդն սախթէ օլտուղը իլան օլընը։

ՀԱՐԻԳ ՎԷ ԷՕՄԻԻՐ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱԼԱՐԸ

NORTH BRITISH MERCANTILE

ՆՕՐԹՀ ՊՐԻԹԻՇ ԷՆՏ ՄԷՐԳԷՆԹԱՅԼ

1809տա թէէսիս

	Իսկ· Լիրասը
Իէրմայէսի	3,000,000
Սհթիյաթ ագչէսի	5,978,946
1885 սէնէսի հասըլաթը	1,788,964

NORTHERN INSURANCE COMPANY

ՆՕՐԹՀԸՐՆ ԷՇՈՒՐԸՆՍ

1836տա թէէսիս

	Իսկ· Լիրասը
Սէրմայէսի	3,000,0080
Իհթիյաթ ագչէսի	3,134,34
1885 սէնէսի հասըլաթը	898,076

Սալիճ իւլ պէյան իքի գումբանեա էհվէն ֆիյաթլա վէ միւթէտիլ շէրաիթլէ խան վէ եէնա վէ էմթասալ թիւճարիյէ վէ սարբէ սիկուրթա իտուպ, գազանճն վուգուբտա տերբաղագ պէրմուա ճիկը մուգավէլէթ թասվմին իտէրէր։ Եանկին ճիհէթինտէ թասվմնամա 15,000,000 Իսկ· լիրասը։

ՏԷՆԻԶ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱՍ

Maritime Insurance Cie.

Սէրմայէսի Իսկ· լիրասը 500,000 Իհթիյաթ ագչէսի Իսկ· լիրասը 120,000

Իշլու գումբանեա էհվէն ֆիյաթլա վէ միւթէտիլ շէրաիթլէ կէրէք վարօր վէ կէրէք եէլքէն սէֆինէսիյէ մէբուսլ էմթասի թիւճարիյէ, կրուբ վէ նօլի պէտէլի սիկուրթա իտէր։ Մուֆասալ մալիումաթ իչիւն Գալաթատա Գօսմիսի խանընտա մէգքիւր իւշ գումբանեալար ատէէթի ԳԱՌՆԻԿ Ց· ՍԵՐՈՐԵԱՆ միւրաճաաթ իթմէլի։

ԳՐԷՏԻ ԼԻՕՆԷՆԻՆ

ԱՆՕՆԻՄ ՇԻՐԿԷԹԻ

Սէրմայէ 200·000·000 ֆրանգ

Տէրսաատէթ ատէէնցիասը
Գալաթատա Գարաքէօյտէ քէօբրիւ պաշընտա Հալաճեան խան

Ատէէնցիա չիւտէսի
Սթամպուլատա Սուլթան Համմամը սօղաղընտա Հաճօբուլօ խան

ԳՐԷՏԻ ԼԻՕՆԷ պիրինճիմէ պանգա մուամէլէերինի տէրէօհտէ իտէր։
Եսհամ իւզերինէ իգազ իտէր։
Եսհամ բէհին պարագ հիսսայր ճարի ադար։
Ֆրանսայա վէ սայիր էճնէպի մէմլէքէթլերինէ բօլիցա քէշիտէ իտէր։
Համիլինէ ետա օլունմագ իւզրէ գրէտիթօ քեաղըտարը վէրիր։
Պօրսա իշլերի իչիւն վէրիլէն էմրլերի իհրա իտէր։
Եսհամ հզգի իտէր։
Թէպլիմ օլունան նադրը գապուլ իտէր, վէ մուգապիլինտէ չէքուիթը մա. լիմէմ իլէ պօնօյար վէրիր։

ՍԹԱՄՊՈՒԼ ԱՃԷՆՏԻԱՍԸՆԸՆ ՇԻՒՊԻՍԻ պանգա իշլերինէն մասատա, էմ. թա իւզերինէ տէ ագչէ էօտիւնճ վէրիր։ Քէղալիք մէգքիւր չիպէ՝ արտի. յէտ գալանագ օլան էմթասը կէօմրիւքանէն ալը սագլար, վէ Սթաս. պօլատա վէ եախատ մէմալիքը էճնէպիյէտէ սանբրլանագ էմթասյա տա գօ. միսիօնճրլըղ իտէր։

Մահալը տէբսը Սթամպուլատա Զիչէք բազարընտա 51 նումէրօրու մահալտէ տիր։

ՖՐԱՆԳՕ-ՀՕՆԿՐՈՒԱԶ

Իսթիգպալ Թէէմինի իչիւն Պուտաքէսթատ բէմմագօլու սիկուրթա շիրքէթի.

1857տէ Աւսթրիա-Մաճառիսթան իմբէրաթօրլըղը թարաքընտան 7658 նումէրօլը ֆէրման ալէ թէէսիս օլունմշ տրը.

Շիրքէթին սէրմայէսի	20,000,000 ֆրանգ
Մէվճուտը սանտրգ	10,000,000 »
Իհթիյաթ ագչէսի	12,000,000 »

Ումում Շարգ վէ Թիւրքիա իչիւն Տէրսաատէթտէ Տիրէքթօր Մ· Է.Օ.Ժ.Ն ԲԱԲՍԱԲՕՐ
» » » » Սէր միւֆեթթիշ Մ· ՆԱԶԱՐԷԹ ԵԱՁՇԵՃԵԱՆ
ԹԻՒՐԳԻԱ Վէ ՍԸՍԸՐ ՃԻՀԷԹԼԷՐԻՆՏԷ ՊԷՕՑՈՒՐԻ ԱՃԷՆԹԼԷՐ

Իաքենտէրլիկ վէ Գահիրէ իչիւն Սբսբը Պանգասը. Պէրութա՝ Օսմանը Պանգասը. Սէլանիքը տէ՝ Ալլաթինի Պանգասը. Իզմիրտէ՝ Թիւճճարը միւթէպէրանուան Պուլբօղլան վէ Պալբգճեան. Հալէպտէ՝ Գէորգ վէ Պասկէ Սէճեան. Ադանատա՝ Գասպարեան վէ Ֆաբբամանան. Սթանբուլ վէ Սպարթատա՝ Շերեֆէտտին վէ Տէրուշեան. Թրապիզոնտա՝ Օսմանը Պանգասը. Ադշէհիրտէ՝ Եօ. կանճը օղլու. Մուբատ. Իսթիրնէտէ՝ Օսմանը Պանգասը վէ զարբիհիր.

Ֆրանգօ-Հօնկրուազ խնայմանկ խթիգպալ շիրքէթի զարէթ սուհուլէթլի սուրէթտէ թէէմինաթ սիկուրթասը իլէ մէշղուլ օլմագտա տբր. կէրէք պէօյիւք առտալար վէ կէրէք էրքէք վէ գրգ չբ. ճուգլար իչիւն պիր վազթը մուապյէնտէն սօնրա, էվվելճէ գարարկեր օլան մէպլուղ էօտէնմէ. իւղրէ.

Զանն իտերիզ ուզուն պօլլու խրգահաթթա միւհիմճ տէյիլ տիր. պիր ֆամիլիանրն պաշք պուս լրնան վէ եախատ չբլբգ չճնուղը օլան պիր բէտէրին, կէրէք քէհտիսինին վէ կէրէք պալ ու է վ լատրընն խթիգպալը Թէէմինի իչիւն տուչունմէսին. չիւնքի պիր առէմին նասբլ քի կէնճլիկի օ. լուբ, էգրլեճէ տախի խթիգպալրընը օլաճագ տբր. իչիւն պուհնարբն տէֆի չարէսի իչիւն պու Շեր. քէթ հէր պիր գօպպբլբղալը վերմիշ տիր. սէնէլլիք ուշագ վէ կէօզէ կէօրիւմէզ պիր մրգգաար ագ. չէնին շիրքէթին սանտրգընա թէսպիմ օլունմագ իւզրէ, չիւնքի հիչ պիր առտամ պէյէմէզ վագթի միւուրի իլէ նէ՞ հալ քէպպ էվլէյէճէնէք քէնտի խթիգպալի, վէ եախատ կէնճ եաշրնտա վէֆամի թիտիքատէն սօնրա տէ՞ օլաճագ քէնտի պալ ու էվլատլարն հալի, ամրն իչիւն մուգատտուս պիր պօրճ տրը պէհէր ադրնքնտա պուլբնան պիր ատէմ իչիւն շիմտտէն խթիգպալրն թէէմինի. Իվրօ. բանդն հէր պիր ճրհէթինտէ վէ հէր պիր հիւքիւմէթին թասվիր խթիգպալ թէէմինի իչիւն հիտապսրզ շիրքէթէր պուլունմագտա տրը, վէ ընդպակր կիւրուհիտէն պաշքարագ խթեբա. թագրար իլէ խթերքաճօր եվլատրբ վէ խանեատը խթիգպալ սիկուրթասընա տախիլ տիրէր։ Ինք. թէ պու շիրքէթերին էն ճեսիմ վէ էն միւթէպէր վէ էվրօբանդն հէր պիր պէօյիւք պանգաթարբ. տան թասսիգ օլունմշ օլան, վէ սանիէն Աւսթրիա-Մաճառիսթան հիւքիւմէթինին զգօնթրօլը թասհիրնտա պուլունան վէ 31 սէնէլէրտէն պէրու տեվամ իթմէքտէ օլան Ֆրանգօ-Հօնկրուազ սի. կուրթա շիրքէթի Թիւրքիանրն բարիթաթը պուլունան Տէրսաատէթտէ տախի 1880 սէնէսինէն պէրու պիր միւտիրիյէթ Թէէսիս իթմիշ տիր։

1. Շիրքէթին խթիգպալ Թէէմինի իչիւն եաբարդը մուամէլաթնտա ֆազլա օլարագ սէնէտէ պիր տէ գուբա քեշիտ խէր պարֆ. քեանուբը սանինին 30ընտա, Աւսթրիա-Մաճառիսթան տէվլէթինին մուգավէլաթ մուհարիրլիկի վէ մսիյէ նպղբլբղը թասհիր իտարէսինտէ. պէհէր գա. զանան նումէրօ մութլաքա 100էր Իսկիլիզ լիրասը եանի 2500 ֆրանգ գազանճագ։

2. Սիկուրթա սէնէտինէ մանֆասուպ օլարագ 3 սէնէլիք վերիլէր վէ եախատ տահա զկյատ էօ. տէմիշ օլուբ իսէ համիլինին շիրքէթտէն խթիգրազ խթիգբլիկէ հագգ